


891.99  
P-55



ՎԱՀԱՆ ԹԵՐԵՒԵՆ

ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՆ  
ՄԻՆՉԵՒ ԱՐՇԱԼՈՅԱ

(1914-1918)

ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՆ ՄԻՆՉԵՒ ԱՐՇԱԼՈՅԱ

ԱՄՊԵՐ ՈՒ ԱՍՏԵՐ

Փ ա ր ի զ

Տպագր. «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»

1919

891.99

թ-55

P-55

NOV 2010

18. Հեռացնելու  
յ. Մոյլի

ՎԱՀԱՆ ԹԵՔԵԿԱՆ

ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՒ ՄԻՆՉԵՒ ԱՐՑԱԼՈՅՄ  
(1914-1918)

ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՒ ՄԻՆՉԵՒ ԱՐՑԱԼՈՅՄ  
ԱՄՊԵՐ ՈՒ ԱՍՌԵՐ

“ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՒ ՄԻՆՉԵՒ ԱՐՑԱԼՈՅՄ”  
N. 37, ԿԱԲՐԻՍՏԱՆ ՓՈԽ, ԲԵՐ  
Կ. ԳԱԼԻՇ  
LIBRAIRIE “LA CILICIE”  
N. 37 RUE CABRISTAN, PERA  
CONSTANTINOPLE  
ՓՈՐԻԳ  
Տպագր. “ԿԵՐԱԾՆՈՒՆԴ”,  
1919

31158

卷之二十一

04. 2013

ԿԵՍ-ԳԻՇԵՐԻՆ

ՄԻՆՉԵՒ ԱՐՇԱԼՈՅԱ



1171-87

## ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

ՀՈԳԵՐ	(ՔԵՐՄՈՒԱԾՆԵՐ)	ՓԱՐԻՊ. 1901
ՀՐԱՄԱՆԻ ՑԱՐՈՒԹԵՒՆ	"	Կ. ՊՈՂԻՍ 1914
ԿԷՍ-ԳԻՇԵՐԵՆ ՄԻԽՉԵՒ ԱՐՑԱԼՈՅՆ	"	ՓԱՐԻՊ. 1919

## ԴՐԻՆ ՄԵՐԻՆՆ ԵՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Եւ արդնորէն ես Քեզի, իբր առաջւան մէջ կեանքիս,  
կը մըտածեմ ուժգնութեամբ և ուժովցած կ'զգամ զիս.  
Դուն մերինն ես... կը բաւէ այսքանը լոկ. միայն Դուն,  
Դուն մերինն ես... և ահա անջրպետէն դարերուն

կ'զգամ դառնալը ինծի և միանալը Քեզմով  
իմ պապերուս հոգիին որ համակ ուժ ու կորով  
եւ փափկութիւն և լոյս էր՝ շինուած քեզմէ, քու հողէդ,  
քու ջինջ օդէդ ու ջուրէդ, հոգին որմէ շիթ մը գէթ

երակներուս մէջ կ'ապրէր, գաղտնածածուկ կ'ապրէ՛ր դեռ  
եւ ըզքեզ գալ զրկելու զիս արժանի դեռ կ'ընէր...:  
Դուն մերինն ես...: Թէկ քեզ մենէ խըլած ըլլային,  
քեզ կոխկոտած ու քամած, և ա'լ կըմախք ցաւագին՝

Քու մերկ լեռներդ ու դաշտերդ ըլլային լոկ մեզ թողած,  
Բայց Դուն մերինն ես, կ'ըսեմ ու կը կրկնեմ երկիւղած,  
Եւ զերդ տըղայ մը յիշող իր նըշանածն հեռաւոր՝  
Հըճուանք մ'ուղող մը յանկարծ կը լեցընեն սիրտս ալսօր...:

1914

## Վ. Ա. Հ. Հ.

Ոչ թէ Այսօրն երկարելու համար, ոչ,  
Տըգեղ Այսօրն իր տրտմութեամբը անհուն,  
Կը գալարի հոգիս և ձեռքըս դողդոջ  
Կը գազէ վրան քընարիս հին լարերուն.

Ո՛չ, ով իմ Ազգս, և թէ վըճիոն ա'յդ բլար  
Զոր Գիրքին մէջ կանխազըրած է Աստուած,  
Ես ուղէի պիտի, լալո՛վ բայց յօժար,  
Տեսնել անունդ երկրէս իսպառ սրբըւած...

Այլ՝ լոկ Վաղուան մըտածելով և անոր  
Կենդանարար արեւներովը՝ թերե՛ւս՝  
Հասնելիք նոր հոգիներուն, ազգին նոր  
Երազելով է որ հիմա՝ ես թեւերս

Մութին մէջէն մոլեզնօրէն կ'երկարեմ  
Դէպի հեռուն, մութ հորիզոնը յըղի՝  
Քընարիս հետ՝ որուն զեռ երգն է զժխեմ  
Բայց որ կարծես ինքն ալ երկունք մը կ'ապրի...

Ա՛ն, այդ Վաղուան լոյսի առատ աղբիւրին՝  
Որ մեզ ամբողջ պիտի լրւար, ողողէր,  
Ա՛ն, ուշացած այդ կաթին որ՝ հայ հոգին  
Պիտի նորոգ սընուցանէր, որ, ո՛վ Տէր,

Աշխարհի վրայ պիտի ներէր մեղի ալ,  
Պզտիկ թէպէտ՝ սակայն այլոց հաւասար,  
Բարձրագըլուս և ինքնիշխան ընթանալ,  
Որ հայրենիքը մերին մե՛զ պիտի տար....

Ես՝ այդ Վաղուան լոյսին, հովին, անձրեւին  
Եւ անոնց մէջ բացուելիք նոր վարդերուն  
Դեռ կ'երազեմ և կը ցանկամ՝ հոգեւին  
Որ ազգերու մէջ, ով իմ Ազգս, ապրիս դուն...

...ի՞նչքաղցրութիւն, երջանկութիւնվերջապէս,  
Երբ Վաղն առտու երկինք լուսնայ մեր վրայ...  
Եւ, օ՛հ, արդէն, մինչ խաւարէն կ'երգեմ ես՝  
Քընարիս վրայ, տեսէ՛ք, ճաճա՛նչ մը կ'իյնայ...:

1914

## ՊԻՏԻ ԻՑՆԱՍ

ԹՈՒՐԵԿ

## ՄԻ ԶՆՈՐԴՈՒԹԻՒՆ

Ո'վ իմնախնիքս, եթէ մերթ կը պատահի դեռ ձեզի  
վերադառնալ երկրի վրայ և հետեւիլ քայլերուն  
Անոնց որոնց սրտին մէջ արիւնը ձեր կը հոսի,  
Որոնք ձեզմով են հըպարտ և են ձեզմով ալ նըկուն....

Ո'վ դուք որ մեզ կը տեմնէք, օրը չեղած իրիկուն,  
Իրարու դէմ տամն անգամ բաժնըւած տասը մասի,  
Եւ կը տեմնէք, դուք որ այժմ աստուածօրէն էք գիտուն,  
Թէ հին յանցանքն ու իր թոյնն է որ մեր մէջ կը խօսի....

Հսէ՛ք, ըսէ՛ք, եթէ չէք զզուած ձենէ ու մենէ  
Եւ կայ Աստուած մը եթէ քառսին վրայ մեր կեանքին,  
Հսէ՛ք Անոր թէ հերիք, ալ այս պատիժն հերի՛ք է,

Թէ այս սիրտերն որ իրար կը բըզըկտեն մոլեզին,  
Խեղճ են, ո՛րբ են, ու իրար սերտիւ ու պինդ սեղմելով  
Միայն պիտի գտնէին քիչ մ'ըսփոփիանք ու կորով....:

1913

Պիտի իյնաս այս անգամ, և ալ իսպառ, անյարիր  
Պիտի մընաս զետնին վրայ՝ ճանկոտելով հողը դեռ,  
Եւ դեռ երկա՛ր չը մեռնիս պիտի և տունը մոխիր,  
Եղած՝ ծածկէ պիտի քեզ, երբեմնի տունդ եռուզեռ...

Հերի՛ք որքան աշխարհի ցաւ ու չարիք հասուցիր,  
Որքան ի սուգ թաթխեցիր քաղաք ու գիւղ, դաշտ ու լեռ.  
Հերի՛ք մայրերը լացին բոյներնուն վրայ ցանուցիր  
Եւ մեր սիրող սրտերուն մէջ լեցուցի՛ր ոխ ու հեռ...

Պիտի իյնաս, կ'իյնաս ալ... Բայց որպէս զի դեռ ճանչնաս  
Քու անարդ սիրտը ծակող մեծագոյն ցաւը վերջին՝  
Պիտի զարնեն քեզ ան ո՞ն ք որ քեզ յաճախ փրկեցին...,

Եւ չը մեռած՝ դեռ տեսնե՛ս պիտի, արդար պատուհաս,  
Ծաղկիլը մե՛ր աշխարհին զոր թողուցիր աւերակ,  
Ու ցնծութի՛ւնը մերին՝ քու ըստրուկի աչքիդ տակ...

1914

## Պ Ա Տ Ե Ր Ա Զ Մ

Ո՞վ մեծ Երազը մարդուն, անգամ մըն ալ դուն այսպէ՛ս  
կը ցնդիս, օդը կ'ելլես, և պէտք ըլլայ պիտի որ  
Նորէն երկար տարիներ դուն թխսրւիս, կեանք առնես  
Եւ աշխարհի վրայ բանաս թեւերդ ազուոր, լուսաւոր...

Մարդոց միջեւ դուն Սիրոյ, Եղբայրութեան քաղցը Երազ,  
Չոր է՛ն քաղցրերը մարդոց, քաղցը յիմարնե՛րը անշուշտ,  
Երազեցին, սընուցին, դարէ ի դար, հանապազ,  
Եւ կանփնեցին զերդպատուարմ' ոճիրին դէմ արիւնուշտ...

Մեծ ու դժբախտ դուն Երազ, աստուածութի՛ւնը մարդուն՝  
Որ կը ջանայ, չի կընա՛ր խանձարուրքէն դուրս ելլալ,  
Ի՞նչպէս տըխուր է խորհիլ թէ անգամ մ'ալ մեռար դուն...

Խաղաղութի՛ւն արդ քեզի. ըսպաննեցին ըզքեզ ալ,  
Քե՛զ որ հիմա կը լողաս ճահիճներու մէջ արեան,  
Խոշտանդըւած, խողխողուած՝ խեղճ փոքրչայումընըման...

## ՄԱՐՏԱԴՅԱՆ ՎՐԱՅ

Թէպէտ հեռու ըլլամ հոս կոռուոյ կարմիր դաշտերէն,  
Կոռուողներէն ալ հեռու, երակներուս արիւնով,  
Թէպէտ արիւնն իմ ցեղիս՝ երբ հոսեցաւ ուղիսօրէն,  
Եր օգնութեան փութացող չըտեսաւ սիրտ մը իր քով,

Բայց խեղճ քընարըս այսօր կը սարսըռայ ինքնիրէն,  
Եւ լարերուն մէջ ըզգար կարծես մահուան շունչը զով՝  
կը կծկըւի մերթ սոսկմամբ ու կ'ընդլայնի մերթ նորէն,  
կը փոթորկի ցասումէն և կը հեծէ՛ գորովով...:

«Ո՞վ խենդ հոգի, կ'ըսէ միտքս, և նաև դուն, խենդ քընար,  
«Հանդարտեցէ՛ք. ձեզ ի՞նչ փոյթ թէ հոն իրար կը զենուն  
«Օտար ազգեր՝ ձեզ օտար շահու, փառքի մը համար...»

Բայց վերջին բառը չառած՝ հոգիս քնարիս մէջ փղձուն՝  
Արտասուահեղճ կը մնջէ. «Մարտադաշտին վրայ չըկա՞ն  
«Բիւր հոգիներ՝ վոլթէոի և Վէոլէնի ազգական...»

ԱՀԱՀՈՐ ԲԱՆ ՄԵ ԱՅՆՏԵՂ...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ...  
Դըժոխային այս տըռամն ի՞նչպէս կընայ պատմըւիլ...  
Ազգ մը ամբողջ խորհեցէ՛ք, երէկ կ'ապրէր, կ'ոգորէր,  
Միտքը լոյսին կը բանար և տակաւ սիրտն ալ յոյսին,  
կը բարձրանար ճահիճէն ուր խըրած էր ատենօփ,  
Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին,  
Ամպերուն մէջ կը կարծէր... և ահա ձիշտ այդ պահուն  
Ոսով աստուած մը անշուշտ՝ որ դարանած կը դիտէր՝  
Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի,  
Ոտքի հանեց բովանդակ Հըրէշութիւնը ի քուն՝  
Մեծ օձերու, վագրերու, շաքարներու գէմքերով,  
Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ  
Անոր վիզին, աչքերուն, և իր ժանիքը մըխեց  
Ճիշտ ուղեղին մէջ անոր՝ զոր արիւնին հետ ահա

Ան կը լրցէ հեշտագին, ան կը ծըծէ՛ ըզգլիսած...

Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մուլթին մէջ.  
Կ'սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ուներ և շընորհ,  
Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք,  
Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ահ ո՛քան,  
Եւ այդ ազգը մեր ինն էր, և կ'սպաննեն զայն հիմա,  
Զայն կ'սպաննեն... Օգնութի՛ւն, ա՛հ, օգնութի՛ւն, օգնու-  
թի՛ւն...

1916



1111-84

Ո՞ր խորունկ ողբը երբեք պիտի կրնայ արձագանգ լթեան.  
Տալ խորտակուած ու լըքուած մեր սիրտերուն խեղճու-  
Այսուհետեւ մենք ի՞նչպէս պիտի, Աստուած իմ, կրնանք  
Մըտաբերել միմիայն, խորհիլ, յուսա՛լ Ապագան...

Տարիներով՝ հեռաւոր, անմատչելի, ցանկալի,  
Ան մեր երազն էր եղած, որ խաւարին ներքեւ լոյս  
Եւ անդունդին վրայ երկինք և մեր պատճառն էր կեանքի,  
Որ այսօրուան մէջ վաղն էր՝ մի՛շտ գեղեցիկ և մի՛շտ կոյս...

Ո՞ր գիշերին մէջ յանկարծ, անէութեան նըման մութ,  
Երբ մարեցան դըժոխքի ջահերն անգամ սոսկումէ,  
Մարդուեր յըղացան տալ այս հարուածը անգութ,

Ո՞վ դժբախտ Ազգ, այս հարուածն որ քեզ սրտէդ կը զարնէ,  
Որ կ'սպաննէ սաղմերն իսկ ամէն յոյսի, հաւատքի,  
Եւ կը թողու մեզ երկրի վըրայ մնոե՛լ կենդանի...

Թէ պատահի որ այսօր անհաւասար այս կոռւին  
Զըկարենանք դիմանալ և ուժասպառ, ոգեվար՝  
Գետին ինկած՝ չըկրնա՛նք ոտքի ելլել վերըստին,  
Ույաղթէ՛ մահը կեանքի ոգորումին մեր երկար...,

Թէ լըրանա՛յ այս ոճիրն ու վերջին չայը փակէ՛  
Վըրիժավառ իր աշքերն՝ օրն յաղթութեան չողջունած....,  
Ա՛ն, թո՛ղ այժմէն երդուըննայ իւրաքանչիւրը մենէ՛  
Որհանդերձեալ կեանքին մէջ երբորգտնենք մենքզզԱստուած

Ու երբոր Ան՝ երկրային մեր մեծ ցաւին փոխարէն,  
Ուզէ ըզմեզ ըսփոփել, վարձահատոյց մեզ ըլլալ,  
Իր այդ շընորհն ապաժամ մենք մերժելով ուժգնօրէն

Պիտի ըսենք. «—Մեզ դըժոխք, դըժո՛խք զրկէ՛ անգամ մ'ալ,  
Զէ՞ որ զայն լաւ կը ճանչնանք, զայն ճանչցուցի՛ր մեզ շատ  
լաւ,  
Ու թուրքերուն յատկացնւը արքայութիւնը ամբաւ...»

## ԽՆԴԱՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Խնդանք, եղբայրնե՛ր, իրենց փափաքին  
Հասած մարդերու ծիծաղով խնդանք.

Մեր դիակները գրկած կաթողին՝  
Աշխարհի վըրայ որքան չայ որ կանք,  
Խնդանք աշխարհի ժահրոտ երեսին:

Խնդանք, եղբայրնե՛ր, կոկորդապատառ  
Քահքահով մերկար՝ խնդանք միասին...  
Զէ՞ որ ալ լալու չըմընաց պատճառ,  
Զէ՞ որ մեր մեծ Դատն ինքնին լուծուեցաւ,  
Ու մեր հին վէրքերն հոգւոյն ու միսին  
Ա՛լ մեղի երբեք պիտի չըտան ցաւ...

Ուրեմն, եղբայրնե՛ր, խնդանք միասին,  
Խնդանք Աստուծոյ դաժան երեսին...:

1917

## ՑՐԱՆՍԱՅԻ ԴՐՈՇԻՆ

Ո՛վ Ֆրանսական Դըրօշակ, այս անձկութեան օրերուն  
Երբ կը մեռմին հազարներ, աչքերնին քեզ սեւեռուն  
Հեռուն, հեռո՛ւն,

Տեսայ այստեղ քեզ բացուած, երկինքին մէջ ափրիկեան,  
Քաղաքէն դուրս, գիւղական տան պարտէզի մը վըրան,  
Հովէն այնպէս ծեծուելով, ծածանելով, ծըփալով՝  
Որ ծալքերուդ մէջ մըտած կարծես հոգի մը խըռով  
—Թերեւս հոգին զինուորի մ'այստեղ թաղուած հին ատեն,  
Թերեւս զինուոր մ'ինկած հոս Պոնաբարթի բանակէն—  
Կ'ուզէր խըլել քեզ հողէն, կ'ուզէր քեզ հետ սըլանալ  
Անցնելով ծովը կապոյտ, մինչեւ այն հողը օրհնեալ՝  
Ուր այժմ երկինք կ'որոտայ, ուր հազարնե՛ր այս պահուն  
կը մաքառին, կը կենան՝ աչքերնին քեզ սեւեռուն,  
Հեռուն, հեռո՛ւն....:

Ո՛վ Ֆրանսական Դըրօշակ, երեք գոյներըդ կարծես  
Զինջ օդին մէջ կը պոռա՛ն, և կը լըսեմ կարծես ես  
Անոնց մէջէն արձագանգն աղաղակին ահաւոր  
Զոր կ'արձակէ հողն ամբողջ, Ֆըրանսայի հողն այսօր

Բոնութեան դէմ որ կ'իյնայ հորդաներով իր վըրայ,  
Որ կուրծքն իրեն շղթայել, սիրտը խեղզել կ'սպառնայ,  
Ազատութիւնն սպաննել, Դեղեցկութիւնը պղծել  
Եւ Տըգեղ Ուժն անոր տեղ կ'ուզէ ցըցե՛լ անարդել...

Ո՞վ Ֆրանսական Դըրօշակ, կեցի՛ր, կեցի՛ր դուն այստեղ,  
Ու ծածանէ՛ ու ծըփա այս երկինքին տակ լուսեղ՝  
Ուրկէ հոգւոյս մէջ այսօր միայն խաւարը կ'իջնայ  
Ու մեծ երկիւղ մը միայն կուզայ նստիլ սրտիս վրայ...  
Ա՛հ, մի՛ գուցէ՛ կը խորհիմ՝ այս վայրկեանիս, հոն, արդէն,  
Հլայ հեղեղը անցա՛ծ ամբարտակէն մարդկեղէն,  
Ան մի՛ գուցէ ծաւալած, յորդա՛ծ ըլլայ՝ կ'ըսեմ ես...  
Ու այս կասկածը մինչդեռ զիս կը կրծէ գաղտնապէս՝  
Ի տես երեք գոյներուդ, միշտ նոյնքան սէդ ու պայծառ,  
Ես կը կենամ, կը դիտե՛մ ըզքեզ յուզմամբ մը անճառ,  
Ու կը յիշեմ, ով Դրօշակ, թէ դուն Դըրօշն ես Յոյսին,  
Թէ ծալքերուդ մէջ ծըփուն դեռ կը շնչեն սարսուազին  
Ոչ մէկ՝ այլ բիւր հոգիներն հսկաներուն երբեմնի՝  
Որոնք քեզ հետ փրկութի՛ւն տարին ամբողջաշխարհի...:

1914 սեպտ.

Ս Ո Ւ Է Տ Ի Ա

Պղտիկ գիւղե՛ր, դուք մեծցաք,  
Անհունօրէն մեծցաք դուք՝  
Երբ բընակիչ չունեցաք:

Ու ձեր այն լեռը մեծցաւ,  
Լեռն անծանօթ, մը շուշոտ,  
Պայծառացա՛ւ, հայացա՛ւ:

Պղտիկ գիւղեր, ի՞նչ մըթերք  
Եր քաջութեան, մեծութեան,  
Զեր ծոցին մէջ հաւաքուած:

Ո՞ր հեռաւոր, լուսաւոր  
Աղբիւրներէն չայութեան  
Այդ ուժը հոդ էր հոսած:

Պղտիկ, խաղաղ դուք գիւղե՛ր,  
Երբ թշնամին սպառնաց,  
Եղաք յանկարծ բանակներ:

Օրհնեալ անյաղթ բանակներ՝  
Որոնց դիմաց թշնամին  
Ճանչցաւ Հայու սիրտն անյաղթ.

Օրհնեա՛լ ձեր հողը ըլլայ,  
Զի Հայաստանն ալ ամբողջ  
Ինքզինք ճանչցա՛ւ ձեր վըրայ...:

1915 սեպտ.

ԹԵԶ 28 ԵՍԱՅ

Քեզ չըտեսայ, բայց ըսին թէ կայիր դուն. Խորհեցայ  
Քեզի յոյսով ու ցաւով. իմ հոգիիս նախընծայ  
Հունձքը քեզի զոհեցի՝ մըտածումով ու գործով,  
Ո'վ հայրենիք, հեռաւոր ու անծանօթ սիրոյ ծով՝  
Որուն մէջ սիրտըս, անվերջ, գետի մը պէս կը հոսի...  
Բայց զի հեռուն էիր դուն, ես շատ անգամ, մեկուսի,  
Կասկածեցայ, վիճեցայ ինքզինքիս հետ, առանձին,  
Զիս քեզ կապող հոսանքին կենդանութեանը մասին...  
Քեզմէ ոչինչ, վերջապէս, ինծի այլեւըս կուգար՝  
Բացի խորունկ հեծեծման արձագանքէ մը երկար,  
Եւ կ'ըսէի թէ ի'նչպէս՝ ուրիշներուն համար դուն,  
Երբոր էիր հայրենիքը երջանիկ ազգերուն,  
Զէիր միայն ովկիանն իրենց ուժերը կլող.  
Այլ և աղբիւրը առատ, աղբիւրն անուշ, այգաշող՝  
Որմէանսնք կը իւրմեն, աղբիւր անհուն թարմութեան,  
Եւնորաշխոյժ, նորարիւն, հըպարտութիւն կ'ստանան...  
Եւ այսպէս էր որ սիրոյս յորձանքին մէջ դառնութիւն,  
Վարդերուն մէջ ալ յոյսիս կը խառնըւէր միշտ աճիւն  
Եւ մըտածելն իսկ քեզի եղած էր ալ տառապանք, լպանք...  
Քեզ որ հեռուանց կեանքիս շուրջ կը դառնայիր զերդ կա-  
1914

## ՅՈՅԱԼ

Քու ցաւիդ մըռայլ երեսին վըրայ  
— Նեխած, բորբոսած լիճի մը նըման —  
ԵՐԲ յանկարծ ճաճանչ մ'արեւի կ'իյնայ,  
ԵՐԲՈՐ կը փայլի Յոյսը մէկ վայրկեան,

Ի՞նչպէս վերըստին դուն կը պսպըղաս,  
Դուն կը մաքրըւիս, կ'աղուորնաս նաև,  
Եւ ի՞նչպէս, Ա՛զգդ իմ, կ'արձակես վըրաս  
Զիս խանդավառող կայծե՛ր ոսկեթեւ...:

Եւ ես կը հաւտամ, ով Ազգս, այդ պահուն,  
Թէ քու ծոցիդ մէջ, քու ցաւիդ մըռայլ  
Երեսին ներքեւ՝ արեգակնավայլ

Աղամանդներու գանձեր կան անհուն,  
Գանձե՛ր զոր կարծես խորքէդ անյատակ  
Կը հանէ՝ բուռ-բուռ՝ Յոյսը, մե՛ծ սուզակ...:

1917

## ԿԱՄԱԿՈՐՆԵՐԸ

ԱՍԵՐԻԿԱՅԱ ԿԱՄԱԿՈՐՆԵՐՈՒ

Հայրենատենչ ամբոխն՝ հեռու հայրենիքէն՝  
Խոնըւած հոն, չորս պատին մէջ օտարութեան,  
Ինքզինք երկիր, երկիրն իր մէջ ըզգաց մէկէն  
Եւ ամենքնին իրար եղբայր յանկարծ գրտան  
ԵՐԲ ըզգացին թէ կուլային ամենքնին մէկ  
Վրէժի յոյսով՝ ինչպէս լացած չէին երբեք...

Ու կը ծըփար, ու կը ծափէր, ու կը գոռար  
Վըրիժավառ կտրիծներու զանգուածը հոն...  
Ու կը յիշէ՛ր իւրաքանչիւրն հայր, մայր, եղբայր,  
Քոյր, կին, զաւակ, ինչպէս վերջին այն երեկոն  
ԵՐԲ միասին նստան երկար ու խօսեցան՝  
Նախ քան մեկնումն՝ երդիքին տակ հայրենական...

Բայց կը յիշէ նաև անձնիւրն յանկարծակի՝  
Թէ ալ հոն չեն, չե՛ն հայրենի երդիքին տակ  
Անոնք որ հոն էին ամբողջ.... թէ երբեմնի  
Վըրժացող բոյնն հիմա լուռ է ու աւերակ...  
— Հոն չեն. ուր են. — ահ, խենթենայ ոլիտի՝ եթէ  
Զայն մը չըսէ. — «Բայց գիտես թէ Դահիճն ուր է...»

## ՏԱՐԱՁԻՌՆԵՐՆ ՈՒ ԿԱՄԱԽՈՐՆԵՐԸ

## ԵՐԿՐԻՆ ՄԷԶ

ԲՈԼՈՐ ՀԱՅ ԿԱՍԱԽՈՐՆԵՐՈՒՆ

Ահա, ահա կը տեմնեմ՝ լերան խորունկ ծերպերէն  
Նախ մէկու մը՝ վարանքով, չըհաւտալով, գաղտնօրէն,  
Եւ ուրիշի մը յետոյ և երրորդի մը ապա  
Երեւան գալը յանկարծ՝ ի լուր ռազմի ձեր երգին,  
Զեր ռազմերգի՞ն հայկական որ օդին մէջ կը թնդայ,  
Եւ կ'որոտա՛յ, և կուտայ հողին իսկ դող մ'ահագին...

Բայց չէ՛, անոնք չեն հաւտար, դեռ հաւատալ չեն կրնար՝  
Թէ եղբայրներն են իրենց, որ հըրաշքով մ'անհընար  
Այսօր եկեր են այստեղ, ըսպառազէն ու ազատ,  
Վերածըներ, ուժովցեր, գեղեցկացե՛ր են այնքան,  
Մահուան ճամրէն դարձեր են իրրև ճամրէն յաղթութեան  
Եւ ազատե՛լ են եկեր իրենց կեանքերն յուսահատ...

Բայց այս երազը ի՞նչպէս, գոռ ու յստակ, կը տեւէ.  
Ուրուականները ի նչպէս կուզան իրար ետեւէ,  
կը մօտենան, կը նային, և ահ, Աստուած իմ, ի՞նչպէս  
կուտայ հրճուանքը յանկարծայս խեղճերուն խենդութիւն,  
Դալուկ՝ ոմանց այտերուն և այլոց՝ տենդ մը անհուն,  
Ի՞նչպէս հոգին կմախքներուն մէջ կ'արթնայ յամրապէս:

Դահիճն, ով Տէր, իր մըտածումն ան է հիմա.  
Իր միտքն, իր սիրտն անզամ ամբողջ լի է անով.  
Այնքան որ ալ սիրելիներն իսկ կը մոռնայ,  
Որ անոնց բախտն իսկ կը թողու զինք անվրդով,  
Մինչ իր Ցաւն է՝ իր Վլրէժէն կերուած կարծես,  
Որ զանի սուրբ կ'ընէ հիմա սիրոյ մը պէս...

Դահիճն, այո՛, պիտի գտնէ զայն անպատճառ.  
Իր հըրացայտ նայուածքն անոր կ'ուղղէ հեռուն,  
Եւ սեղմելէն իր կըզակներն, ան՝ անբարբառ՝  
Ոտքի կ'ելլէ, — ու կը տեսնէ իր աչքերուն,  
Իր թեւերուն թիւն աւելցած յանկարծօրէն,  
Ու հազարնե՛ր իր հետ նոյն ուխտն հիմա կ'ուխտեն...

1917 օգոստ.

Եւ ա՛հ, ձենէ մէկն ահա, վրէժի, սիրոյ ուխտաւոր,  
 Կը ճանչնայ դէմք մը յանկարծ ու կը փարի իր խեղճ մօր,  
 Ուրիշ մ'իր քոյրը թերեւս կամ իր եղբայրը պզտիկ  
 Այդ խումբին մէջ կը գտնէ, և ամէնքնիդ կը գտնէք,  
 Ով կտրիճներ, չայաստանն որ ինկեր էր սրտարեկ  
 Եւ որ հիմայ կեանք կառնէ, ձեզ կը ժպտի՛ երջանիկ...

1917 օգոստ.

Հ Պ Ա Ր Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կարենալու համար ապրիլ այսուհետեւ,  
 Օդի, ջուրի, հացի նըման՝  
 Մենք պէտք ունինք հըպարտութեան:  
 Պէտք ունինք որ մեր անունն ալ սաւառնաթեւ  
 Երկրէ երկիր թրոփ երթայ:  
 Հնչեցընել կ'ուզենք զանի՝  
 Ինչպէս շեփոր մ'երկրի վըրայ.  
 Կ'ուզենք որ ան ծածանի՝  
 Ինչպէս դըրօշ մը պայծառ,  
 Եւ ինչպէս ջահ մը կ'ուզենք  
 Որ ան ըլլայ բոցավառ,  
 Եւ ինչպէս զէնք  
 Մ'ան պատկառանք աղղէ և ահ,  
 Եւ իբրեւ գործ մ'արտեստի՝  
 Ըլլայ հանուրց պաշտելի  
 Եւ ըլլայ անմահ...

## ՊԻՏԻ ՄՈՌՆԱԾ

Պիտի մոռնանք մենք ըղմեզ, մեր վիշտնու վէրքն ահազին,  
Պիտի մոռնանք, այնպէս չէ, երբ մեր երկիրը դառնանք,  
Եւ աշխատի՞նք ունկնդրել տակաւ գարնելն իր սրտին,  
Եւ մենք ու ան իրարու քիչ առ քիչ ուժտանքու կեանք...

Պիտի մոռնա՞նք անսահման մեր կոկիծին հետ՝ նաև  
Մեր հոգիները այրող ատելութիւնն անսահման,  
Ու մեր աչքերը պայծառ ու մեր քայլերը թեթեւ  
Պիտի ըլլան վերստին՝ մեր հողին վրայ մայրական...

Մարդոց չարիքը մեզի, ու քու չարիքդ, Աստուած իմ,  
Պիտի զայ օր մ'ուր այլեւս պիտի կրնա՞նք չը յիշել.  
Պիտի կրնանք մենք նորէն երգե՛լ, ժպտիլ անարգել...

Ա՛ն, դեռ, գիտե՛մ, կանուխ է, զի բախտն է դեռ ոխերիմ,  
Սակայն, ով Տէր, մօտեցներ այն առաւօտն ուր նորէն  
Պիտի կրնանք Քեզ օլ Հնե՛լ հոգիներուն մեր խորէն...

## Ա.Դ.Ա.Մ.Ա.Մ.ՈՒԹ.

Չը մըտածենք, ով հոգիս, ջանանք մոռնալ ամէն բան,  
Ե՛ւանհուն յոյններէկուան, Ե՛ւայսօրուայ մուլժն անհուն...  
Չը մըտածենք, չըգիտնա՞նքթէ այսդարձքէն վերջ ճամբան՝  
Ազգին ճամբան՝ կը ցատկէ անդունդին մէջ անանուն...

Յաւիտենից ծովուն վրայ մեր այս լըքունն անվախճան,  
Այս ցուրտ ըսկիզբն օրհասի, էջքն այս ժամուն գերազոյն՝  
Թող չըմբռնենք... և ըլլա՛յ թող մեծ խաւարն օգնական  
Շոգենաւուն արկածեալ՝ որ կը կորչի ծովամոյն...

Չո՛ւր է եղեր ամէն ինչ, ամէն փափաք, ամէն ջանք  
Խուսափելու վըճիուէն որ մեզ գրկեր էր կանխաւ,  
Որ դէպի մահ կը մըղէր ու կը քաշէր մեզ տակաւ...

Այնքան երազ, այնքան ճիգ, այնքան տաժանք ուտան ջանք  
Չո՛ւր են եղեր, այնպէս չէ, ո՛վ ահաւոր դուն Աստուած,  
Որուն սակայն մենք այնքան, այնքան էինք յուսացած...

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՇՈՒՆՉՆ Է ԱՀԱ.

Յարութեան շունչն է ահա, ջարդակոտոր Ա՛զգըդ իմ,  
չորիզոնէն ծայր տրւած՝ որ կը փըչէ մարմնոյդ վրայ...  
Ամայութի՛ւն, լըռութի՛ւն... օրօրոց չէ՝ այլ շիրիմ  
երկիրն ամբողջ ուր երէկ Դուն զոհուեցար անխընայ...:

Բայց յարութեան շունչն է այս, և զայնը զգա՛ս պիտի Դուն՝  
գերեզմանիդ ալ խորէն՝ կուրծքիդ վըրայ ջախջախուած  
Ու շրթներուդ մըսաթափ. եւ աչուրներդ ի քուն,  
Մարա՛ծ աչքերդ, արթննա՛ն պիտի լոյսին նորաբաց...

Քու արիւնէդ բողբոջած խոտերը քեզ քսուելով՝  
Քեզ պիտի տան նոր կեանքի գըթոտ գգուանքն առաջին,  
Մինչ կառչելով Դուն անոնց՝ յամըր սակայն ապահով  
Շարժմամբ մ'ոտքի պիտի պիտ ելես, թափած պատանքը  
հողին...:

Մեղմիւ, մեղմիւ, վախնալով տալ Քեզ յուզում մը սաստիկ,  
Պիտի անցնին գարնային ծիծեռնակներն երկինքէն.

Մեղմիւ կը ունկը իջնէ պիտի ձեռքիդ քու մօտիկ,  
Եւ սոխակները հեռուն պիտի մեղմի՛ւ դայլայլեն...:

Բայց Դուն արդէն մօտեցած ես առուակի մը ահա  
Եւ խընամքով քու վէրքերդ իր ջուրին մէջ կը լըւաս,  
Զայն կ'ըմպես ալ, և հակած իբր հայելոյ մ'իր վըրայ,  
Ո՛վ խըռովիչ տեսարան, քիչ մ'արդուզարդ ալ կուտաս...

Ու փլատակներդ ահա կը հարթըրւին քիչ առ քիչ,  
Մոխիրներուն ներքեւէն փոքր ածուներ կը յանեն,  
Ամենուրեք կը շարժին արօր ու բահ ու բըրիչ,  
Եւ լուսասփիւռ դաշտերուդ սահ կանանչ քողն է ցորեն...:

Եւ զօրացած, աղուորցած, հունձքի գիշեր մը երբոր  
Դուն գորովով կը հսկես զաւկըներուդ վրայ կայտառ  
Որ արտին մէջ կը նիրհեն, — ահա աստղերը բոլոր,  
Ո՛վ Յարուցեալ, կը հիւսեն զիմուդ պըսակ մը պայծառ...:

## ՏԱՐԱԿՈՅՄ

Եւ տարակոյմն հոգւոյս մէջ կը յառնէ զլուին իր օձի...  
— ձշմարի՞տ է այն ամէնն որուն ես ցարդ հաւտացի.  
Ինքնիրմէն դուրս կը հոգա՞յ մարդն ուրիշ մարդ մը երբեք.  
Եղբայրութիւնը արդեօք չէ՞ մեծ խարկանք մը, ըսէ՞ք,  
Ազատութիւնն՝ ուրիշ բան, թէ ոչ միայն կիրքերու,  
Տիմարութեան, մախանքի սանձաբեկում մ'ահարկու,  
Եւ իմ ազգըս — ինձ ներէ՛, ահ ներէ՛ ինձ, խեղճ ազգդ իմ—  
Բաւական կեանք ունի՞ դեռ— ներէ՛ եթէ կ'երկմըտիմ —  
Ողջունելու ապագան զոր կանչեցինք անձկանօք  
Եւ զոր այսօր ցոյց չի տար մեզի ոչինչ ու ոչ ոք...

1918

## ԵՐԱՀԱ

Երազիս մէջ ես տեսայ. — Երկինքն յանկարծ բացուեցաւ,  
Կապարագոյն մեծ երկինքն որ ծանրացեր էր այնքան,  
Այնքան ճնշեր մեր վրբայ ու մեզ խեղդեր էր տակաւ...,  
Երկինքն յանկարծ բացուեցաւ կափարիչի մը նըման...

Ու երկինքին մէջ տեսայ, առուակներու քով վրճիտ  
Եւ մարգերու մէջ կանանչ, մեր մանուկները կայտառ,  
Ու մեր կոյսերը շիկնոտ՝ որոնց դէմքին վրայ ժըպի՛տ  
Եւ աչքերուն մէջ հիմա կը խաղար լոյս մը պայծառ...

Տեսայ մայրերն անոնց մօտ՝ գորովազեղ արցունքով,  
Ծերունիներն ալեփառ ու կարիճները բոլոր՝  
Որք, խաղաղան, կ'օրհնէի՛ն բարիքն օրուան ապահով...

Ու մինչ տեսայ անոնց շուրջ գանուկներու դարաւոր  
Հօտը հեզի արածուող, տեսայ և գայլ մը հեռուն  
Որ կորացուկ կը փախէր ի տես այս խեղճ զոհերուն...

1917

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

ՅՈՒՐՔԻՆ

Մրրիկն ահա կը բաղխի, լեցուն դարուց վըրէժով,  
Ուրիշներու տունին տեղ ձեր կառուցած սեւ շէնքին.  
Կը ճարճատին գերաններն և հովն այնքան է ուժով՝  
Որ իր փեղկերն ու տանիքն անդամ ահա կը թըրին...

Հորիզոնները պատուած, սանձաբեկ դուրս սուրալով՝  
Տեսէ՛ք, գունդեր են ասոնք ոգիներու մոլեգին  
Որ կը տեղան ձեր վըրայ, շառաչաձայն իրուեւ ծով.  
Ամբողջ երկաթն ու կըրակն ու կոշկուները հողին...:

Մրրիկին մէջ չէ՞ք լըսեր աղաղակները անհուն  
Վըրիժայագ ցնծութեան, անոնց զոր հոս և հեռո՛ւն,  
Դուք սպաննել կարծեցիք տանջանքներով ահաւոր...

Եւ այս փոսերը ոռւմբի՝ եռուզեռող ձեր առջեւ,  
Շատըրուանող մահը ձեզ, չե՞ն դամբաններն անոնց որ  
Կը ննջէին հոս իրենց յուսալից քունը թեթեւ  
Ուշանթաբորբկը նետուին ձեր կուրծքերուն վրայ այսօր...:

1914

ՊԱՐՆԱՆ ԳԻՇԵՐ

Օդը գաղջ է այս գիշեր՝ առագաստի մը նըման.  
Կարծես յանկարծ երկինքին մէջ աստուածները ոսոխ  
Եղբայրացած ըլլային... ու ծաղիկներն ոտնակոխ  
Մեղմիւ հոգի առնէին... և կոյսերուն՝ աւետման

Երեւնային հրեշտակներ, մեծ շուշաններ ի ձեռին...  
Օդնայս գիշերայնպէս գաղջ, այնպէս քաղցր է ու խաղաղ՝  
Որ աշխարհի վրայ կարծես միայն սէրեր կան չքնաղ  
Ու շուրթէ շուրթէ համբոյըներ միայն կարծես կը թըրին...

Օդը քաղցր է... Եւ ահա այս քաղցրութեան մէջ անճառ,  
Օդակ-օդակ, երկինքէն իշնող օձի մը հանգոյն՝  
Կ'իշնայ վըրաս մըտածումն Արհաւիրքին գերազոյն. —

Հո՛ն միլիոններայս պահուա, կատաղութեամբ մ'անըսպառ,  
Մահ կը տեղանմիմեանց դէմ... Անթիւ մայրեր հոն կուլան...  
Հո՛ն հայ աշխարհը լըոփկ կ'ըլլայ դամբա՛նն չայութեան...

Օդը քաղցր է այս գիշեր՝ առագաստի մը նըման...:

1914

ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, հարցուցի մերթ ինքզինքիս,  
Ու մերթ լացաւ ու մերթ ինդաց իմ հոգիս,  
Անյոյ լացաւ և յոյսերով խօլարշաւ  
Մըրբկաթեւ մինչեւ ի փառք խոյացաւ,  
Որմէ յետոյ նորէն հարցուց տիրագին՝  
Ի՞նչ է հոգին, Հայու հոգին...:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, ինքզինքիս դեռ հարցուցի,  
Ու ինչպէս ամալ մը երեւցաւ ան ինծի՝  
Որ կ'իջնայ վար ու մառախուղ կ'ըլլայ մերթ  
Եւ մարթ ճերմակ ու վարդագոյն, թերթ առ թերթ,  
Կը տարածուի երեսն ամրող երկինքին,  
Անհո՛ւն հոգին, Հայու հոգին...:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, կը հարցընեմ դեռ, աւա՛զ,  
Ու կը գտնեմ զայն ցեխի մէջ կիսաթաղ,  
Բայց զերդ զինուոր մ'որ կը կոռւի անդադար,  
Ցեխին ալ, կ'ըսեմ, զայն աղտոտել չի կրնար,  
Եւ ընդմէջէն ես իր ցեխին՝ սարսուագին,  
Կը համբուրե՛մ Հայու յոգնած, սո՛ւրբ հոգին...:

ԱՍՏՂԵՐ ՈՒ ԱՄՊԵՐ

ՈՒՐԱԽՈՅԻՆՈՒԹԻՒՆ

Ուրախութի՛ւնս, ի՞նչ եղար.  
Բանտարկըւած ընդ երկար  
Որդերը քեզ կրծեցին,  
Այլ եւըս քեզ չեմ ճանչնար:

Թեւերըդ հւր են հիմա.  
Դուն կը սողաս, չես թռոփր.  
Անոնք փոշի են հիմա.  
Դուն ինկեր ես անյարիր:

Բայց կ'սպասեմ քեզի դեռ,  
Ու դուն երբեմըն կուգաս.  
Գալըդ վախով կը դիտեմ,  
Կուզաս ցաւի պէս վըրաս:

Վայրկեան մը յոյս կ'ունենամ  
Երբ կը յիշեմ քեզ այնահս...  
Բայց չես կրնար, չես կրնա՛ր  
Ու զիս գետին կը ձըգես...

Ուրախութի՛ւնս, ի՞նչ եղար.  
Բանտարկըւած ընդ երկար  
Որդերը քեզ կրծեցին,  
Այլ եւըս քեզ չեմ ճանչնար...:

Ե Բ Ա Զ Ո Ւ Կ Ե Ա Ն Ք

Ես չըգրտայ կեանքին մէջ,  
Իր էջերուն մէջ հազար  
Ճաճանչաւոր ոչ մէկ էջ  
Իմ երազիս հաւասար...

Ես չըկրցայ երազէս  
Ապրիլ ոչ իսկ տող մ'երբեք.  
Խաւարին մէջ կ'երթամ ես  
Այս մըտածմամբ սրտարեկ...

Երազն ի՞նչպէս կը ծընի,  
Այնքան աղուոր, լուսաւոր,  
Կեանքի մութէն դժպրհի...

Բայց չէ արդեօք կեանքն, անոր  
Երազին ծնունդն անկատար,  
Զայն չը գտնող, խնդրո՛ղ յար...:

Տ Ե Ս Ի Լ Ք

Տեսիլք մ'էր, երեւցաւ  
Ինծի այս գիշեր,  
Ու հեռացաւ, տակաւ,  
Ինչպէս շատ շատեր:

Իմ հին, հին անցեալէս  
Ղրկըւած բարե՞ւ,  
Թէ՝ ծագած գաղտնապէս  
Նոր բարի արեւ:

Եւ ի՞նչպէս ան աղուոր,  
Ի՞նչ քաղցր էր, Աստուած.  
Հոգիիս՝ հին ու նոր  
Կեանքն էր՝ խոստացուած....:

Տեսիլք մ'էր, շատ նըման  
Հին տեսիլքներուն՝  
Որոնցմէ կը մընան  
Վիշտե՛ր անանուն....:

## ՀՈՒՍԿ ՓԱՓԱՎՔ

Ես չըգիտցայ բառերն երբեք՝  
Որոնք սրտին են բանալին,  
Եւ մընացի վաստակաբեկ  
Սիրուածներուն դըրան ետին...

Ո՞վ Տէր, ո՞րքան երջանկութիւն  
Թաղուած այստեղ, կուրծքիս ներքեւ.  
Հոգիիս մէջ ո՞րքան աճիւն  
Կըրակներու սակաւատեւ...

Կերջալոյն է հիմա կեանքիս,  
Քիչ վերջ՝ զիշեր... Ու կը խորհիմ.  
—Պիտի չըլլա՞յ որ մըտերիմ

Չեռք մը բռնէ ու տանի զիս,  
Քանի մը քայլ, դէպի դամբան,  
Խնկաւէտե՛լ վերջին ճամբան...

## ՀԱՆԴԻՊԻՄ

Ճամբուս վըրայ ըզքեզ այսօր կը գտնեմ.  
Եւ կը կենամ. և կը փոխուիմ ես յանկարծ  
Օթեւանի մ'որուն դուռնէն, ժպտադէմ,  
Ներս կը մտնես դուն խնկասփիւռ, ծաղկաբարձ...

Անտարակոյս, ճակատագրուած էի ես,  
Վաղուց ի վեր, հանդիպելու քեզ այսօր.  
Սիրտըս պարապ տաճար մ', երկինք մ'էր կարծես  
Ըսպասող քեզ, աստուածութիւնը անոր...

Եւ դուն եկար, և կը կըրեմ քեզ հիմա,  
Ամբողջովին, հոգիիս մէջ ու մարմնիս,  
Լոյսի, խունկի պէս ծաւալած, լեցուած յիս...

Նայուածքս հիմա քեզ յիշելով կ'ազուորնա՛յ,  
Քեզ յուսալով կը թարմանա՛ն շրթունքներս,  
Մէն մի շունչի քեզ կ'ընդունի՛մ սրտէս ներս...

## ՀԻՒ ՇՆՈՐՀ

Այս մեծ շընորհը ինձի այսօր գիշեր մը նորէն  
Դուն բաշխեցիր բարութեամք և ըզքեղ չեմ մոռնար ալ.  
Կորսրւած հին դղեակին դուռը բացիր քաղցրօրէն,  
Ինձի տըւիր վերըստին հարըստութիւնս անցեալ...:

Այս տառապանքը ինձի գերդ նեկտար մը ջամբեցիր,  
Աչքերուդ սեւ բաժակէն՝ այս տառապանքը վըճիտ,  
Եւ իմ աչքերըս հիմա, երախտագէտ, օրհնածիր,  
Խունկի նըման կը մըխան կըրակին վրայ տեսիւքիդ...

Տըւիր հոգւոյս վաղընջուց ծարաւն հոգւոյ մը մաքուր,  
Եւ ծարաւին՝ անսահման, անուշ հեշտանքը արդէն.  
Լուսաթրթում մ'ինձ տըւիր՝ իջած, ծորած աստղերէն...

Եւ ես այսօր սրտիս մէջ կը գրկեմ քեզ, պղտիկ քոյլ,  
Քեզ որ հազիւ խօսեցար՝ բայց նայեցար ինձ մեղմիւ,  
Որուն մեղմիւ խօսեցայ, զոր կը ճանչնամ ես հազիւ...:

## ՈՒՐԻՇ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ուղեւոր դու, զոր քիչ առաջ բարեւեցի  
Փողոցին մէջ, ես հետիոտն ու դուն կառքով.  
Առանց երբեք որ ըլլայիր ծանօթ մ'ինձի  
Ու առանց դէմքդ իսկ տեսնելու՝ զի դուն ալ, ո՞վ

Ուղեւոր հուսկ ճամբորդութեան, այլ եւս ոչինչ  
Տեսնել կրնաս ու դէմքըդ գոյց պառկած ես արդ....  
Լրսէ՛, բացիր աչքիս առջեւ աշխարհ մը ջինջ,  
Ան զոր արդէն դուն կը տեսնես աչօք անթարթ...

Իջեցուցիր անդորրութիւն ը մտքիս մէջ...  
Լաւ է գտնել ատեն-ատեն մէկն որ այսպէս  
Երեւալու տառապանքին տըւած է վերջ  
Եւ յաւիտեան մարդոց ըլլայ պիտի անտես...

Մըտածեցի պահ մը սակայն. — Ո՞վ էիր դուն.  
Ի՞նչ դէմք արդեօք և ի՞նչ աչքեր դուն ունեցար.  
Խոժոն էիր կեանքին հանդէպ՝ թէ ոչ ժպտուն,  
Պայքարին մէջ քա՞ջ, անյողգնդդ՝ թէ դողահար...

Ի՞նչ փոյթ, զիտե՛մ, ու բաւ է այս, թէ մարդ էիր,  
Տեսար երկինքն ու իր կապոյտն ու իր ամպերն,  
Արեւին մէջ տաքցար, լուսնին՝ երազեցիր,  
Յոյսով տարիր կեանքն ու ինկար վաստակաբեռն...

Ուղեւոր դու, բարեւէն վերջ զոր քեղ տըւի,  
Ահա մտքովս ալ կ'ողջունեմ քեզ տակաւին.  
Դուն կ'անհետիս և ինծի դէմքըրդ կ'երեւի՝  
Լուսանըշոյլ՝ պատուհանէն մահուան տունին...:

բարիզ 1917

Բ Ա. Ր Ի Զ

Շատ ուշ է, Բարի՛զ, լոյսովըդ ապրիլ,  
Լոյսովըդ այրիլ կրնալու համար.  
Կը նայիմ քեզի նայուածքով մը շիլ՝  
Քեզի յուսալէ յետոյ ընդ երկար,

Սրտատըռփ ըզքե՛զ ըղձալէ յետոյ...:  
Միտքս, հոգիս ամբողջ, կարծես մագնիսուած,  
Դարձան միշտ քեզի, աղբիւրի՛ն սիրոյ,  
Յուսոյ աղբիւրին, և լուռ, երկիւղած'

Ես մըտիկ ըրի հեռուէն քենէ  
Մինչեւ ինձ եկող այն խոր, դաշնաւոր  
Աղմուկին անհուն՝ որուն մէջ կ'երկնէ  
Կեանքը մեծութիւն, մեծութիւնը՝ շնորհ...:

Շատ ուշ է... բայց քեզ անծանօթ, օտար՝  
Ես ի՞նչպէս, ի՞նչու երջանիկ կ'զգամ  
Քեզ լոկ տեսնելուս, շնչելուս համար,  
Եւ ի՞նչու, ի՞նչպէս՝ քեզ ամէն անգամ

Նորէն գլտնելով՝ միշտ հրճուանք մը նոր,  
Մտքի և սրտի հեշտութիւն մը նուրբ  
— Քու փողոցներուդ գիծերէն բոլոր,  
Գոյնէն քու օդիդ և անսուրբ ու սուրբ

Պաշտումի բոլոր քու խորաններէդ,  
Քուրմերէն անոնց՝ կին, ծեր և մանուկ —  
Զիս կը համակէ խրոսվքի մը հետ,  
Որպէս մոլութի՛ւնս ըլլայիր ծածուկ....

Բայց դուն միշտ աղուոր, երիտասարդ միշտ,  
Ի զո՞ւր կը փորձես, կը հըմայես զիս.  
Իմ հրճուանքիս մէջ կայ և խորունկ վիշտ.  
Քեզ սիրե՞լ. ի՞նչպէս. շատ ո՞ւշ է, Բարի՛զ....:

բարիկ 1917

Պ Ա Ր Թ Ե Ն Ո Ն

Ո՞վ Պարթենոն, ամենայնի դուն կատար,  
Նիւթէն հոգի և հոգիէն նիւթ եղած՝  
Զոր ժամանակն, որքան ուզէ, չի կրնար  
Եղծել, և ուր կ'օթեւանի Լոյսն՝ աստուած....

Քընարական դաշնակութեանց անըսպառ՝  
Որ յորդելակ այս հողէն վեր են ժայթքած,  
Դուն շիթ առ շիթ բիւրեղացո՛ւմը պայծառ,  
Դուն երկնքին վըրայ զրուած ջինջ քերթուած....

Դուն կատարեալ, հոգեպարար ցնծութիւն  
Ե՛ւ աչքերուն, Ե՛ւ ըզգացմանց և մտքին.  
Միութենէն աստուածներուն Ե՛ւ մարդուն՝  
Վըսեմ ծընունդ, նայող մեղ լուռ, ժմտագին....:

Ո՞վ Պարթենոն, հսկայ վանդակ, դրուած հո՞ն՝  
Բլրոյն վերեւ, կապոյտին տակ չելլատի,  
Վանդակ որուն մէջ թալլասի իբրեւ ձօն՝  
Հին յոյն հոգին, անմահ, թոչուն միշտ կ'ապրի....:

1914 սպրիլ

ՎԵՐՋԻՆ ՅՈՒԶՈՒՄ

Ամենէն վերջ, տակաւին,  
ի՞նչպէս յուզումն այս մընաց,  
Մայր հրճուանքին ու ցաւին,  
Անմեկնելի, անիմաց...

Անհուն թրժոռ' ւմ՝ զոր հոգին  
Բոպէաբար ըստացած,  
Կը փոխանցէ մարմինին,  
Թրթոռնմ, երբեմն ալ հարուած...

Գեղեցկութեա՞ն. — ոչ միայն.  
Թարմութեա՞ն. — միշտ, այո, միշտ,  
Այդ միշտ նոր երգը անձայն  
Հողին՝ անշարժ երաժիշտ...:

Ա՛ն, թարմութիւն շարժուածքի,  
Աչքի, մորթի թարմութիւն՝  
Ուր տիե՛զերք կը ծաղկի  
Տիեզերքի վրայ՝ աճի՛ւն...:

Ն Ա. Ր Կ Ի Ս

Ուզենք թէ ոչ՝ այսպէս է.  
Կը սիրէ մարդ ինքինք միշտ.  
«Հոգիս» սիրողը կըսէ  
Ու ի՛ր հոգւոյն երաժիշտ.

Կ'ըլայ անոր նրկարիչ,  
Կը թարգմանէ ի՛ր հոգին  
Տաղերու մէջ ըզգլիմիչ,  
Եւ տիեզերքը բագին

Կը կատարէ պաշտամունք  
Հոն միմիայն ի՛ր հոգւոյն...  
— Բայց անօգուտ որքան խունկ,  
Ո՛րքան աղմուկ, ո՛րքան գոյն

Ինքինքէն դուրս ելելու  
Եւ բռնելու ինքինքէն  
Դուրս այն թեւերը հուժկու  
Որոնք միայն իր մէջն են...:

Որքան տըխուր՝ մանաւանդ,  
Եւ չարչարիչ, անհընար...  
— Ես՝ կ'երազեմ արգաւանդ  
Սէր մ'որ ինքնին յըղանար...:

## ՓԱՓԱՔ

Անուշ հոգի մը ըլլա՛ր,  
Ես այն հոգւոյն սիրահար,  
Ան իմ երկինքըս ըլլար...

Ես այդ հոգին պաշտէի՛  
Ինչպէս երկինքը ծաւի,  
Զայն հեռուէ՛ն պաշտէի...

Ան ցոլանա՛ր սրտիս մէջ  
Իր լոյսերովը անշէջ,  
Ես սուզուէի՛ անոր մէջ...

Անուշ հոգի՛ մը միայն,  
Ու գրկէի՛ ես անձայն  
Զայն հոգիիս մէջ միայն...:

## ՀՈԳԻՍ ՏԱՐԱԳԻՐ

Հոգիս տարագիր՝  
Կեանքէն կը յուսար  
Փրկութիւնը իր:

Հոգիս կեանքն ի վար,  
Հոգիս՝ կեանքին մէջ  
Տարագիր՝ կ'երթար:

Եւ հոգիս՝ անվերջ  
Յուսալէ յետոյ,  
Այժըմ սին ու պերճ

Իր բեռը յուսոյ  
Կը նետէ մէկդի  
Եւ լուռ կը պառկի....:

Ե Ս Ս Ի Ռ Ե Ց Ի

Ես սիրեցի, բայց ոչ ոք  
Սիրածներէս գիտցաւ թէ՝  
Զինքը ո՛րքան սիրեցի...  
Ո՞վ կարդալ սիրտը գիտէ:  
  
Ամենէն մեծ հրճուանքիս,  
Ամենէն սուր վիշտերուս  
Ներշնչողները, աւա՛ղ,  
Զիս չեն ճանչնար այս պահուս:

Սէրըս կարծես այն գեսն էր  
Որ իր հոսանքը ամբաւ  
Առաւ լերան ձիւներէն  
Ու լեռը զայն չրտեսաւ:

Սէրըս այն դուռն էր կարծես  
Ուրկէ ոչ ոք մըտաւ ներս.  
Ծաղիկներով ծածկըւած՝  
Գաղտնի պարտէզ մըն էր սէրս:

Ու եթէ սէրըս ոմանք  
Երկինքին վրայ՝ անսահմա՛ն  
Տեսան ծուխի մը նման,  
Կըրակն անոր չըտեսան...:

• • • • • • • • •  
Ես սիրեցի, բայց ոչ ոք  
Սիրածներէս գիտցաւ թէ՝  
Զինքը ո՛րքան սիրեցի...  
Ո՞վ կարդալ սիրտը գիտէ...:

Ի՞՞Ն ԶՊԵՍ ԽՈՐՀԻՍ

Ի՞՞Ն ԶՊԵՍ ԽՈՐՀԻՍ, սիրական,  
Որ խորհուրդ նորս ամէն  
Քեզ կը զգուն, կը շնչեն,  
Վըրադ խենդի պէս կ'իյնան,

Մարմինդ ամբողջ կը ծածկէն,  
Կը հեծկլտան, կը դողան,  
Եւ սարսուռովն հեշտութեան  
Կը վայելե՛ն քեզ արդէն...

Ի՞՞Ն ԶՊԵՍ ԽՈՐՀԻՍ, բայց ի՞՞Ն ԶՊԵՍ  
Կարենամ ես ալ քեզի  
Հաղորդըւի՛լ այլապէս...

Արիւնս ամբողջ կը կասի  
Երբ կը խորհիմ թէ կընաս  
Միայն խորհի՛լ դուն վըրաս...:

ԱՌ ԶԻԿԱՍ ՀՈՒ

ԱՌ Հիկաս հոն, սիրական,  
Եւ յոյսը զոր շոյեցի,  
Անո՛ւշ յոյսերս, ալ չըկան...  
Կը մընայ ցա՛ւը ինծի...

Հաղիւ ճանչցած էի քեզ,  
Հաղիւ հոգիդ նշարած,  
Խորհրդաւոր, սուրբ պարտէզ,  
Եւ զայն շնչած երկիւղած,

Երբ բընութեան զերդ աղէտ  
Մ'երկիր մ'ամբողջ կը պատէ,  
Բախտը ծածկեց քեզ ինձմէ  
Ըրաւ իմ բախտս ալ անհետ...:

Հիմա ցաւիս հետ մինակ,  
Փըլատակաց ներքեւէն  
Կը փնտընեմ քեզ նորէն,  
Քե՛զ, յոյսի մը յիշատակ...:

## ՈՐՔԱՆ ԱՀԱԴ ՈՒԶԵՑԻ

Ո՞րքան, աւա՛ղ, ուզեցի ըսել բաներ զոր երբեք  
Պիտի չըսեմ ալ անոր, չըկարենա՛մ ըսել ես...  
Մեռելածին դուք աստղե՛ր՝ որ իմ վըրաս կը թափէք  
Վերէն, անտես երկինքէն, ձեր նուրբ աճիւնը անտես...:

Մըտածումնե՛ր, յուզումնե՛ր՝ որ հոգիիս մէջ ծընաք  
Եւ զոր աշնքան կ'ուզէի արթնցընել անոր մէջ,  
Գորովաշող դուք սիրոյ ճառագայթներ նորածադ,  
Արքայութեան դուք լոյսե՛ր զոր կարծեցի ես անշէջ...

Եւ այդ բոլոր խոհերէն, սարսուռներէն, բոցերէն՝  
Շրթունքիս վրայ, մտքիս մէջ և կուրծքիս տակ կը մընայ  
Կոհակներու մահանդորր ալեծըփում մը հիմա...:

Զի ինչ որ ես ըզգացի և ա՛ն, չըսի վատօրէն,  
Ծով մ'էր անհուն հեշտութեան՝ որ զրկեց սիրտս ու տարաւ  
Ու զայն խեղդեց ու հիմա անոր դագա՛ղն է ամրաւ...

## ԻՆԾԻ ՏԱՅԻՐ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ

Ինծի տայի՛ր, Աստուած իմ, նորէն սիրով ասրաըռալ.  
Ի տես մէկուն որ կ'անցնի գոյութեանդ իսկ անզիտակ,  
Ինծի տայի՛ր ըզմայլիլ, լըռել, մընալ գլխահակ,  
Կամ խենդենալ ու երգել հին յիմար երգը դարձեալ...

Ի՛նչ փոյթ որ զիս չըճանչնար ու չըսէի ես երբեք  
Անոր որ զիս կը մատնէր այդ դըրախտին տանջալից՝  
Թէ ունէի հոգւոյս մէջ մութն ու աստղերը երկնից,  
Թէ ես իրմով երջանիկ, էի իրմով սրտաբեկ...

Շընորհէի՛ր՝ հեռուէն զինքը զրկել նայուածքով.  
Իր ժըպիտին պատահիլ ու լըսել ձայնը իրեն,  
Ու երանի՛ տալ անոնց որ զինքը միշտ կը տեսնեն...

Շընորհն անհուն կ'ըլլար. Տէ՛ր, եթէ գայինք քովէ քով,  
Շնչէի՛ բոյրը մորթին, զըպէ՛ր իր ձեռքը ձեռքիս,  
Զայն քաղցրօրէն թողո՛ւրինձ, ուբարեկա՛մ գիտնար զիս...

## ՏՐՏՈՒՄ ՄԻՌԻԹԻՆ

Երբոք յոգնած միջոցին մէջ թռչելէ օրն ի բուն,  
Մեր երազին ետեւէն ի զո՞ւր, աւա՞զ, թռչելէ,  
Հողին վըրայ կը դառնանք՝ մեծ տրտմութեաձք մը լեցուն,  
Ու մեր հոգին հողին վըրայ դանդաշելով կը քալէ...,

Հստուերին մէջ իրիկուան՝ ան կը փնտոէ մերթ հոգի  
Մ'որ ըսպառած իրեն պէս, վիրաւորուած ալ ըլլայ,  
Գուցէ նաև աղարտա՛ծ..., որուն մեղմիւ ինք նայի  
Եւ զայն մի քիչ համարէ իր երա՛զը հեռակայ...:

Ու այսպէս է որ յաճախ ըստուերին մէջ իրիկուան,  
Երկու հոգի, տրտմօրէն, կը փաթթվուին իրարու  
Եւ իրարու յուսահատ անհուն համբոյր մը կուտան՝

Աստղերուն տակ որոնցմէ կարծես արցունք կը հեղու.  
Ու այսպէս է որ յաւէտ կը ծընին նոր հոգիներ  
Որոնք խոցուած աշխարհէն՝ միշտ կը փախչի՛նդէպի վեր...:

## ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ ՎԵՐՍԻՆ

Այս իրիկուն վերստին ես սաստկօրէն զգացի  
Անբուժելի թշուառութիւնը կեանքիս.  
Ա'ն, չէ թշուառ ինծի չափ ան որ կարօտ է հացի,  
Զի աւելի ի'մ անօթի է հոգիս:

Այս իրիկուն վերստին... Սակայն ի՞նչ պէտք և ի՞նչ սիրտ  
Կընայ հոգիս դեռ ունենալ ու պատմել  
Ինչ որ կեանքին առօրեայ իրեն տրւած վէրքն է բիրտ  
Որուն կարծես եղած է ինքն ալ ընտել...

Գեղեցկութեան նոր դէմքին, սիրոյ յոյսի մը դէմ նոր  
իմ էութեանս ընդոստ ոստնումը յանկարծ.  
Երջանկութեան նոր տեսիլք, իր կոչը խոր ու հրզօր,  
Եւ փաղընդփոյթ անոր փախուստը անդարձ...

Յոյսին փախուստն՝ ինքնիրմէն իսկ սարսափած, դողանար,  
Ճակատագրին դուռը առանց բաղխելու,  
Չսպասելով որ սիրուած ձեռքը թերեւս զայն բանա՛ր,  
Եւ կամ փակուէ՛ր ան գուցէ խորն աչքերու...

Երջանկութեան տեսիլքէն պահել պատկեր մը միայն,  
ինչպէս դիակ մը նորածին զաւակի,  
Կուրծքիդ վըրայ զայն սեղմել և աշխատիլ ընդունայն  
Որ քու շունչէդ ան շունչ առնէ և ապրի...

Միշտ ըսպասել և յուսալ, յուսա՛լ ինչպէս յուսացի,  
Եւ յափիտեան նորէն մինակ գտնել զիս...  
Ա՛ն, չէ թշուառ ինծի չափ ան որ կարօտ է հացի,  
Զի աւելի ի՛մ անօթի է հոգիս...:

1915

## ԳԻՇԵՐ

Գիշերէն ինծի դէմ մագիլներ կ'երկարին  
Եւ հոգիս հոգւոյս դէմ կը զինուի՝ խելագար.  
Երկինքի լոյսերն ալ մի առ մի կը մարին.  
Գիրքիս մէջ, զերդ ծովուն, կը նետուի՛մ գլխիվար...

Ո՞վ, ի՞նչ բան զիս ըրաւ կեանքին դէմ զինաթափ,  
Վիրաւոր ամէն մէկնայուածքէ ու շեշտէ,  
Վիճին մէջ տենչերուս երթալով առ խարխափ,  
Մինչ մտքիս մէջ արդէն կը ձիւնէ, կը ցրտէ...

Գիրքիս մէջ, զերդ ծովուն, խեղզըւի՛լ կը ցանկամ.  
Ա՛ն, չզգա՛լ, չըխորհի՛լ, չըտեսնել վերջապէս...  
Յուսափայլ ով անցեալ, չըյիշե՛լ քեզ անդամ...

Կողծանման աղմուկներ կը լըսեմ հոգիէս...  
Կը խեղզէ զիս փոշին... Աւերա՛կ, աւերա՛կ...  
Ո՛վ աչքեր, բարձիս վրայ մնացէ՛ք վաղը փակ...

1914

ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷԶ

Իշխանական և շատ հին դարաստանի մը մէջտեղ,  
Աւազանի մը մաքուր հայելւոյն քով կանգնագեղ,  
Ինչպէս արձան մը պղտիկ, կապարճն ի յուս և ժպտուն՝  
Յոյսը մանկութեանս կը տեսնեմ հեռուն...

Ինձմէ ի զատ շատ քիչեր, հազիւ մայրը ծերունի,  
Գիտեն ճամբան որ լքուած այդ պարտէզին կը տանի,  
Ուր դեռ կ'երթանք, քիչ անդամ, իւրաքանչիւրս իր օրին,  
Հաւաքել չորցած ծաղիկները հին...:

Բայց վարդենեաց ոտնակոխ ածուներէն աւելի  
Ինչ որ զիս հոն կը կանչէ և ծանօթ չէ ոչ ոքի՝  
Յոյսին արձանն է պղտիկ, կանգնած ջուրին քով յստակ  
Եւ երկնքի ջինջ բացաստանին տակ...

Մանկութեանս հետ, կը յիշեմ, աղուոր մանուկ մըն էր ան,  
Կը սիրէի իր առոյգ ոտքերուն թափը մեկնման,  
Ու այնպէս շեշտ կ'ուղղըւէր մարմինն ամբողջ դէպ' երկինք՝  
Որ այդ աղեղին կարծես նետն էր ինք...

Թեւն ընդ առաջ երկարած՝ իր փոքր ափին մէջ կարծես  
Ապագայի՛ս կը պահէր բանալիները անտես,  
Ապագայի՛ս անսահման ըշտեմարան մը, որուն  
Կ'ընդնշմարէի՛ դուռները հեռուն...:

\* \* \*

Հին պարտէզին մէջն է դեռ Յոյսիս արձանը շքեղ.  
Աւազանին մաքրափայլ հայելւոյն քով կանգնագեղ՝  
Ուր դեռ կ'երթամ, քիչ անդամ, դիտել հասակն իր շրջած  
Ֆիշատակներուս սէզերուն մէջ թաց...

Թաւալգըլոր՝ զենիթէն ինկած հրեշտակն է անի.  
Ան նետն է որ ետ թըռաւ՝ չըզարնըւած դեռ երկնի,  
Եւ ապագան որուն ինք բանալիները ունէր  
Այժմ անցեալին մէջ կը մընայ անտէր...:

## ՏԱԴ Ա.Դ. ՊԱՏՄՆՈՒԹԻՒՆ

Պատանութիւն, կը պաշտեմ բզքեղ անձայն, անշըշուկ.  
Քունորափայլ շընորհիդ առջեւ վարէն, ճեռուկէն  
Կը ծնրազրեմ զերդ մոգերն, ու մենաւոր, վեհաշուք՝  
Ես տապանակն եմ ուխտիդ ուր հին ուխտեր կը նիրհեն...

Քու գողտրագոյն ձեւերուդ լոյծ կաղապարն են աչքերս.  
Քու անապակ հոգիիդ կ'ըլլայ անօթը հոգիս, ներս  
Եւ երբ կ'անցնիս — յաւիտեա՛ն արդէն կ'անցնիս — աչքէս  
Լոյսի գետեր կը թափին որոնցմէ յիս կը հոսիս...

Պատանութիւն, ձեւերուդ ես տառապանքը ունիմ,  
Ես խենդութիւնը ունիմ քու ներկայիդ զոր շիրիս  
Պիտի ընէ ապագան և քեզ աճի՛ւն անոր մէջ...

Դուն կը ծընիս, ա՛հ, գիտե՛մ, դէմքերու մէջ նորանոր,  
Բայց տրտմութիւնս անհուն է երբ կը մեռնիս ու երբոր  
Քալող շիրմաց, ո՛վ սոսկում, կը հանդիպիմ ես անվերջ...

## Ա. Շ. Ա. Հ Ս Ա. Փ Ո Ր Հ

Այսպէս, ուրեմն, այլ եւըս չե՛նք սիրեր իրար.  
Սպառեցինք անմահ սափորը մեր սիրոյն՝  
Զոր սակայն դե՛ռ ատենը մէյ մը գլխիվար  
Կը դարձընենք, նոյն օրերուն, ձեւերով նոյն,  
Դուն խնդրելով գինովութիւնը երբեմի,  
Ե՛ս տրտմութեամբն յիշատակին որ կը մեռնի...

Կը հանդիպինք դեռ իրարու՝ ինչպէս երբեմն,  
Երբ կը բերէր մեզ այստեղ յոյսն ուրախութեան.  
Զեղունն՝ աստղով, ծաղիկներով լեցուն էր սեմն  
Այս սենեակին՝ ուր գոհ չէինք միայն ներկան  
Պարփակելով, ուր ապագա՛ն կը բանտէինք,  
Ուր իրարու էինք ամբողջ լոյսն ու երկինք...:

Սենեակը լուռ, սովորական սենեակ մ'է արդ,  
Սովորական՝ առարկաներն, ու անոնց մէջ՝  
Իրարու դէմ սովորական մենք երկու մարդ  
Որ կը խառնեն վառարանին կըրակը շէջ  
Ու քովէ քով, սակայն մինակ, և միասին,  
Իրարու մէջ անյուսօրէն հոս կը մըսին...:

1916

## Հ Է Լ Ո Ւ Ա Ն

Մեծ ու բաց գերեզման... ի՞նչ անուշ, անուշ է  
Զերմութիւնն արեւին  
Որ ապրող մեռելոց վրայ մեղմիւ հոս կ'իջնէ,  
Ա՛ն, կ'իջնէ՝ տակաւին:

Վարդագոյն աւազին մէջ փորուած պարտէզներ,  
Օրրաննե՛ր արեւոտ,  
Եւ անոնց ծոցին մէջ տարածուած աներեր՝  
Մարմիննե՛ր մահահոտ:

Կը գգուէ հոս արեւն, աւազն ալ կը գգուէ,  
Կը գգուէ՛ն ծառն ու հով  
Հիւանդներն որ այստեղ իբրեւ խունկ ու հալուէ  
Կը մըխա՛ն քովէ քով...:

Մերթ աչքեր կը բացուին, կը շարժին անդամներն  
Յամրօրէն, երկիւղիւ,  
Ու տեսնել կը կարծես խեղճ Յոյսին ծանրաբեռն  
Խըլլտո՛ւմը հազիւ...:

1910

## Հ Ե Մ Ե Ծ Ա Ն Ք

Մեղա՛յ հոգւոյս, երիկամանցըս խորէն,  
Մեղայ, ով Տէր, սկզբնական իմ մեղքիս,  
Իմ պապերուս ու մարդկութեան մեղքերէն  
Ինձի ինկած բաժնին համար, որով զիս

Հարուածեցիր ու պատժեցիր չարաչար.  
Ժայռերու մէջ զիս հող մ'ըրիր արդաւանդ  
Եւ այդ հողին շիթ մը անձրեւ զըլացար.  
Սիրտըս պալատ մ'ըրիր, ըրիր և զայն բանտ

Սիրոյս վըրայ՝ զոր թողուցիր անսըւադ.  
Շընորհներուդ համար անօթ մը ընտիր  
Զիս շինեցիր ու լըցուցիր զայն, աւա՛դ,  
Բայց հարուածով մը զայն յետոյ ճեղքեցիր:

Մեղա՛յ, ով Տէր, քանզի տանջանքն անհուն է  
Հոգի մ'ի զուր ըսպառելու յաւիտեան,  
Թամնզի զիսուս վըրայ արդէն կը ձիւնէ  
Եւ իմ ծունդերս արդէն, արդէ՛ն կը դողան...

1914

## ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՃԱՄԲԱՆ

Հեռուն, շատ հեռուն, մըշտշին ետին,  
լեռն ի վեր զացող այն ճամբան սիրուն,  
Այն ճամբան ժպտուն՝ ուրկէ կ'ելլէին  
ինծի հետ հօտերն ամբիծ զառներուն՝

Մերթ երազի՛ պէս կ'երեւայ աչքիս,  
Եւ միշտ այն պահուն կարծես աւելի՝  
Երբ վիճին յատակն իր տիղմին մէջ զիս  
Կը քաշէ, կ'առնէ՛ զիս ամբողջապէս...:

Հեռուն, շատ հեռուն մընաց այն ճամբան  
Ուր ձերմակ հօտերն ահաբեկ փախան,  
Ուր հեղեղն, աւա՛ղ, քանդեց ամէն բան...:

Բայց ոչ, ան յաւէ՛տ պիտի մընայ հոն,  
Դաշտն անմեղութեան իրեն հորիզոն,  
Եւ պիտի ինկէ կեանքիս երեկոն...

## ՄԵՌԻՆԻ ԶԷ

Մեռնիլը չէ է՛ն տըխուր բանը կեանքին,  
Այլ ծերանալն օրըստօրէ, մէ յմէկ քիչ,  
Երբ վայելքի ջինջ աղբիւրները ներքին  
Ա՛լ չեն բըխիր, և վիշտերն իսկ ամոքիչ

Ա՛լ չեն կոտտար, երբ ծանրութիւն մը կ'իջնէ  
Հոգւոյն երեսն և յամրօրէն կը սուզի  
Խորը անոր, երբ մառախուղ մը դժնէ  
Աշխարհը գորշ կը ցուցընէ ալ քեզի:

Ո՞վ տրտմութիւնն Յիշատակին այդ պահուն,  
Որ կ'արթննայ որպէս տըղեկ մը ի քուն,  
Կէս-գիշերին, ամայացած տունին մէջ...

Ո՞վ տրտմութիւնն Յիշատակին՝ որ յանկարծ  
Կ'իյնայ նորէն անկողնին վրայ, վլուխն ի բարձ՝  
Ուր կը խեղդէ հեծեծանքները անվերջ...

ԵՐԵԿ ԷՐ, Կ'ԱՆՑՆԵՒՐ

Երեկ էր. կ'անցնէիր փողոցէն բազմամբոխ,  
Աղջընակ արքենի հասակով, քալուածքով.  
Որուն մէջ կինն արդէն, ընելով ոտնակոխ  
Պարզութիւնը մանկան, կը շողա՛ր անոր քով:

Անծանօթ գուն ինծի, ես քեզի անծանօթ,  
Բումբերուդ և մէջքիդ և մազիդ հիւսկէնին  
Փարեցաւ պահ մ'հոգիս ըզգացմամբ մը շըփոթ,  
Պարուրեց քեզ ինչպէս լուսնի լոյսն՝ ուռենին:

Խորհեցայ, հեռուէն, խորհուրդով մը խառնակ,  
Քու վազուան օրերուդ, օրերուս իմ անցեալ,  
Երեկիս՝ այսօրիդ քով քալող ներդաշնակ,  
Եւ թոչուն տարիքիդ՝ որ ուզէ՛ր հոս կենալ...

Հեռուէն նայեցայ, քաղցրօրէն, անվրդով,  
Ծոծրակիդ և մազիդ հիւսկէնին մէջքիդ վրայ,  
Աղջընակ արքենի հասակով, քալուածքով.  
Երբ տակաւ մահու չափ յուսահատ զիս զըտայ...

1915

ՍԻՐԵ ՍԻՐՈՎ

Սիրէ՛ սիրով, բայց նաև հանդիսական լրջութեամբ.  
Սիրուած էակը ի քեզ տեսնէ թող քուրմ մը միայն՝  
Որ խոր շեշտեր ձայնին մէջ և շարժումներ ունի լայն,  
Ունի սրտին մէջ արեւ և երեսին վըրայ՝ ամպ...:

Եղի՛ր այդ քուրմը միայն, և միշտ յիշէ՛, որքան ալ  
Պաշտամունքիդ մէջ ըլլաս անէացած, վերացած,  
Թէ առարկան քու սիրոյդ դիպուած է. Սէրն է աստուած,  
Եւ սիրտդ ամբողջ աստուծոյ միայն կրնաս դուն բանալ...:

Թող գգուանքները ըլլան օծութիւնով թաթաւուն,  
Նայուածքը միշտ թող ըլլայ հովանաւոր, հեռաւոր,  
Եւ թող բառերը ծածկեն սրտիդ խորհուրդը անհուն...

Զի լաւագոյն է, գիտցի՛ր, քեզի համար և անոր,  
Միշտ վնտըռել քիչ մ'իրար՝ քան թէ գտնել լիովին,  
Լաւագոյն է պաշտամունք մատուցանել Գաղտնիքին...:

1916

ԿԸ ԿԱՐՏԷՒ, ԱՍՏՈՒԱԾ ԻՄ

Կը կարծէի, Աստուած իմ, բայց այս պատրանք էր միայն,  
Որ երբ անցնին տարիներն իրենց ալեօք մըլըկոտ,  
Ես՝ դառնալով անցեալին, պիտի մեղմիւ յուզեմ զայն  
Եւ իր մոխրին մէջ շնչեմ պիտի յուշե՛ր քաղցրահոտ...

Զիս չըտանջեն պիտի ալ, երբ անոնցմէ հեռանամ,  
Դառնութիւնները բոլոր, որոնք, աւա՛ղ, գրեթէ միշտ,  
Կը խառնըւին է՛ն անուշ սէրերուն մէջը անզամ,  
Եւ ապագան անցեալէն գէթ չունենայ պիտի վիշտ...

Բիւրեղացած ու զտուած պիտի օրերըս մտնե՛ն  
Մասնատութին մէջ մտքիս. խաղաղութիւն մը խորին  
Պիտի հոգիս ողողէ՝ ծորած ամէն իրերէն...

Մինչդեռ հիմա՝ սուր ցաւեր ու կարօտներ զայրագին,  
Անցեալն ի վեր բարձրացած՝ կը յարձակին դեռ վըրաս,  
Եւդուն, խեղճ սի՛րտ, անոնցմէ դեռ նոր վէրքերկ՝ ստանաս...:

ԵՐԿԻՆՔ ԿՈՐՈՒՍԵԱԼ

Պիտի գայ օր մը, աւա՛ղ, և այդ օրը կուգայ շուտ,  
Ուր դուն՝ խոժոռ դատաւոր, ամրաստանեալ և դուն ինքո,  
Պիտի գոչես երեսիդ, դատարանին մէջ հոգոյդ.  
- «Թշշուառական, ի՞նչ ըրիր, օհ, ի՞նչ ըրիր քու երկինքու...»

Եւ պատասխան պահանջես պիտի քենէ, մինչդեռ լուռ  
Եւ քարացած՝ դուն կենաս պիտի զետին նայելով.  
Պիտի տակաւ շուրջդ ելլէ մեղքերուդ պատն ամրակուռ  
Եւ անոր մէջ դուն ըզքեզ պիտի բռնես ապահով...

Հետըգնետէ փրփըրած՝ պիտի զարնես, հայհոյես  
Դուն ինքինքիդ. անընդհատ՝ հոգիիդ մէջ խստափակ  
Դուն հալածես պիտի քեզ. և յիշելով շարունակ

Պայծառութիւնն երազիդ՝ հիմա մութցած վերջնապէս,  
Գեղեցկութիւնը ուժիդ՝ հիմա ինկած անյարիր,  
Պիտի գոչես. — «Ի՞նչ ըրիր, ըսէ՛, երկինքու ի՞նչ ըրիր...»

ԵՍ ԵՐԱԶԻՄ ՏԻՐԵՑԻ

Ինչպէս տիրեց Շամիրամ իրմէ փախչող Արային,  
Ես Երազիս տիրեցի՝ մեոցընելով զանիկա,  
Եւ տարփավառ թագուհւոյն պէս որ լացաւ դառնագին՝  
Իր դիակին վրայ ինկած կը հեծեծեմ ես հիմա...

Ամենուրեք, աղօտած մահաղաշտին վրայ մտքիս՝  
Կոռուէն յետոյ խենդի պէս փնտըռեցի զայն երկա՛ր.  
Գրտայ ըզքեզ հետքերէն վարդ արիւնիդ, սիրելի՛ս,  
Զարդուզէնիդ մէջ պառկած և ճիշդ սրտէդ նետահար...

Համբոյլներովս հիմա զո՛ւր կենդանացնել կ'ուզեմ քեզ  
Եւ կը կանչեմ յուշերուս հընօրեայ գունդն յարալէզ  
Լիզել վէրքերըդ անբոյժ. — դուն արդ մեռա՛ծ ես իսպառ...

Բայց, ով Երազ, զոր կ'ուտեն արդէն որդերը քանդիչ.  
Կ'ուզեմ խարել ես աշխարհն, ինչպէս ինքզինքս ալ մի քիչ,  
Թէ դուն կ'ապրիս՝ մի՛շտ աղուոր, հոգիս մէջ՝ մի՛շտ

պայծառ...:

1916

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴՐՈՒԱՆ

Անոր համար որ կեանքէն այլեւս ոչինչ չեմ յուսար՝  
Ես քաղցրութեամբ կը խորհիմ մեծ նորութեանը մահուան,  
կը մըտածեմ ես անոր՝ վերջին հանգիստ հանգըրըւան  
ձամբորդութեան մոր չեղաւ բընաւ յոյսիս հաւասար...:

Անոր խորհուրդը հիմա, որպէս բուրում մը ըստուար,  
կը լեցընէ տիւ և ցայդ հոգիս՝ ծածուկ պահարան,  
Ու խորհուրդներըս ամէն օծում ու փայլ կ'ստանան,  
իրեւ թէ ան նուրբ ու զաղ ամրան անձրեւ մը ըլլար...:

Անոր հետ հաշտ եմ հիմա՝ զերդ կեանքին հետ ատենօք...  
Մինչ չի կապեր աշխարհի զիս ոչ մէկ բան և ոչ ոք՝  
Զիս կը թովէ մըթասքօղ մահուան ժըպիտը խաղաղ...:

Եւ ի՛նչ ըսփոփ է խորհիլ՝ թէ այս ժըպիտը երբեք  
Պիտի ըզմեղ չըխարէ, ու մեր մարմինն յոգնարեկ  
Պիտի ընդմի՛շտ խտղըտայ իր թեւերուն մէջ չքնաղ...:

1917

## ԶԱՒԱԿՈՒՄ

Զաւկի մը շնորհն անգամ, ովք Տէր, զըլացար  
Ինծի ընդ միշտ, և այդ մասունքը սիրոյս  
Արգիլեցիր փականքներու տակ անյոյս,  
Եւ զիս իմ մէջս ըսպաննեցի՛ր չարաչար...:

Երբ ես ծըռիմ՝ ան բարձրանա՛ր քովս ի վեր,  
Իմ սպառած կեանքիս հիւթովն առլըցուկ.  
Ե՛ս հովանի անոր և ան ինձ նեցուկ,  
Ու նո՛ր արեւ՝ աչքին մէջ աչքըս գոցուէ՛ր...:

Մինչեռ հիմա դուռնէ ի դուռ, մինչեւ վերջ,  
Քիչ մը դորով պաղատելով՝ պիտի գամ  
Օտար տըղոց քով թափառկիլ յարաժամ...:

Օտար տըղոց աչուշներուն, հոգւոյն մէջ  
Դողդըղազին պիտի տըղա՛ս որոնեմ,  
Եւ անծանօթ՝ պիտի մեռնի՛մ անոնց դէմ...:

## ՄԻՏՔԸ ԵՀԱՍԻՐԸ

Միտքը իշխող է դարձեր  
Սրտին վրայ, որ վախցած  
Եւ քիչ մըն ալ արդէն ծեր՝  
Ա՛լ հիմա հեւք մըն է ցած....:

Ո՛վ դժբախտ սիրտ, կարծեցիր  
Ունենալ բաց ասպարէզ  
Եւ մէջըդ ուժ լիալիր,  
Երբոր զարկաւ միտքը քեզ՝

Դաւադրաբար, հաճելով  
Նախ քու ամէն հաճոյքիդ,  
Յուցընելով ապահով  
Քեզի ճամբայ, և առիթ

Ըստեղծելով քեզի գեռ,  
Արծարծելով հրճուանքներդ  
Եւ երբ սուզը քեզ պատէր՝  
Ըսփոփելով ալ քեզ մերթ...

Ան կը լըքէ հիմա քեզ,  
Եւ կը հեգնէ քեզ հիմա.  
Ան չընծայեր՝ հըրակէղ  
Անապատիդ այսօրուայ

Ո'չ իսկ կաթիւ մը պատրանք,  
Ո'չ իսկ պատառ մ'երազի...  
— Ո'վ Միտք, ժամ է արդ, կենա՞նք.  
Խոնջ Սիրտն ահա կը կասի...:

1915

## ԵՒ ՈՐՊԷՍՁԻ

Եւ որպէսզի մրդես կըոփւն այլոց դէմ՝  
Պէտք է առաջ ինքզինքիդ հետ հաշտըւիս.  
Բարի կամ չար, ժպտուն և կամ ծանրադէմ՝  
Պէտք է ըլլաս միակըտուր, ո՛վ հոգիս...:

Դարերուն վրայ իմ տարիներս աւելցած՝  
Խնծի այսպէս խորհուրդ կուտան. — Ճշմարիտ  
Բան մը միայն, միայն մէ՛կ բան, անկասկած  
Եւ բացարձակ, ըրէ՛ խարիսխը կեանքիդ:

Ա՛ն միայն թող ըգքեզ շարժէ և վարէ  
Ու տանի հոն ուր ժամանել այլապէս  
Կարելի չէ՛ ոչ անցնելով ծովերէ  
Եւ ոչ եթէ զրեանց լեռները լափինս:

Ա՛ն քեզի զէնք ըլլայ և ան քեզի զրահ,  
Զըրահիդ գամ՝ մխուած կողիդ, ցաւցընող.  
Ա՛ն քեզ ճամբայ՝ դերբուկ կամ հարթ, մինչ ի մահ,  
Եւ կըոփիւիդ՝ ան նրպատակ լուսաշող...

1915

## ՎԱՐԴԵՏԻՆ

Է՛ն տըխուր բանը կեանքին,  
Տըխուր, քանզի ծաղրելի,  
Անցնիլը չէ, աւելի՝  
Կենալն է իր տեղը հին:

Մտքով կենալն է այնտեղ  
Ուր կոխեցինք ատենով,  
Կառչիլ լաստի մ'ապահով,  
Կախուած փոկէ մը ուժեղ:

Շուրջըդ կ'անցնի ամէն բան,  
Նորութիւններ կը յառնեն՝  
Ամէն վայրկեան՝ գետինէն  
Ու երկինքէն կը տեղան...

Թիթեռնիկներ ոսկեթեւ,  
Գաղափարի, ճաշակի,  
Կը վազենվարդ շեշտակի,  
Կուզան ետեւ առ ևտեւ...

Զերմիկ շունչեր օդին մէջ  
Ու ճաճանչներ երկրի վրա՛՝  
Կը վատնըւին անխրնայ,  
Կը վայփայեն քեզ անվերջ...

Եւ դուն կ'ըսե՛ս թէ մտքիդ  
Ու արուեստիդ երքեմնի՝  
Որ արդ թոշնած կը մեռնի,  
Ծաղիկն է լոկ ճշմարիտ...

Եւ կը խորհի՛ս թէ այդպէս  
Ժամանակի ժանզին դէմ  
Դուն՝ խելացի ու խոհեմ՝  
Խնքզինքդ անեղծ կը պահե՛ս...

...Է՛ն տըխուր բանը կեանքին,  
Տըխուր՝ քանզի ծաղրելի  
Անցնիլը չէ, աւելի՝  
Կենալն է իր տեղը հին...

1916

## ԵԹԻԿ ԿՐՆԱՍ

Եթէ կրնաս, նախ կոտրէ՛, քու բարիքիդ համար նախ,  
Կոտրէ՛ բոլոր կապանքներն որոնք անցեալը կապեց  
Զըգոնացուած տենչերո կարօտներով իր չքնաղ,  
Հոգիիդ շուրջ և ըրաւ քեզ իր գերին մշտահեծ...

Եւ ընթացի՛ր, խօլարշաւ, ինքինքէդ դուրս, անկաշկանդ,  
Անցնող հովին շնչելով բոլոր բոյրերը հըզօր,  
Աշխարհն ամբողջ սեղմելով համբոյրով մը արգաւանդ,  
Եւ սուզելով քու հոգիդ մեծ հոգիին մէջ անոր...

Ա՛հ, երանի թէ միայն զգայութիւնը չըլար  
Դեռ փրթացած, երանի՝ կարենայիր գեռ թրթուալ  
Գեղեցկութեան տեսիլէն, ու դիտէիր սարսուահար  
Կեանքի խորհուրդն ամէն տեղ.—անհունութիւնը անցեալ,

Անհունութիւնն ապագայ հաղորդակից իրարու  
Ռոպէին մէջ ուր կ'ապրիս, զայն խրզելով ու նորէն  
Վայրկենաբար, անընդհատ, բեւեռներու պէս երկու,  
Հպման մը մէջ կենսագործ միանալով սերտօրէն...

Կեանքի խորհուրդն ամէն տեղ քեզ կարենա՛ր կեցընել,  
Խոնարհէի՛ր անոր վրայ, ու մըթութեան մէջ անոր  
Նշամարէի՛ր խուսափուկ երբեմըն շող մ'ոսկեթել  
Եւ ան յաւէտ քու աչքիդ կեանքը ընէ՛ր լուսաւոր...

## ՀԻՆԳ ԶԳԱՅԱՐԱՆ ՔՆԵՐԸ

Ետքը ամմէն մէկ զգայարանքներուն վերջի ողջոյնը  
տալով տալով բավ, ինգչեցէ՛ք ասկէց ետքը որ ար-  
թուն կը կենալիք...

ՄԱՅ ԱԲԲԱՅ ՄԱՐԿՈՍԻ (Վարք Սրբոց, Գենետիկ)

## ՏԵՍԱՆԵԼԻՔ

Ո՛վ իմ մանկիկ աչուրներս՝ որ միշտ մանկիկ լոյսին հետ  
Համբուրուեցաք նախապէս, խառնըւեցաք իրարու,  
Որ չընայած իսկ տեսաք գունտն սպիտակ ու աղու՝  
Շրթունքներուս մօտեցող՝ մօրըս կուրծքին կենսաւէտ....

Աչքե՛ր, որ հին այդ օրէն ի վեր անգերջ ճոխացաք  
Երկրի, երկնի գանձերով՝ ձեր ցանցերուն մէջ ինկած,  
Ճոխացնելո՛վ հոգիիս մուտէնն ալ մըթամած....,  
Որ գինովցաք վարդերով արեգակին նորածագ,

Որ դողացիք, ա՛հ, ինչպէս, ուրիշ աչաց բաղխումէն,  
Որ սուզուեցաք անոնց մէջ՝ զերդ շոգենաւ մ'ի ծովուն....,  
Որ մորթին գոյնն ու մարմնին տեսաք ձեւերը փիսրուն,

Որ խենգեցաք ու լացիք անոնց վըրայ..., որ ամէն  
Նորոգ յոյսի շողացիք, և կը լեցուիք արդ մութով....,  
Ա՛լ բաւական է, աչքե՛ր, ալ մընացէ՛ք անխրոսվ....

## Լ Ս Ե Լ Ի Ք

Ի՞նչպէս վեճ է լըոութիւնն որ տակաւ մէջըս կ'իջնէ՝  
Նըման ամպի խաւերու իրիկնային երկինքէն.  
Ու լըոութեան մէջ այդ սուրբ, կարծես ամէն մէկ դուռնէ  
Ելլող պայծառ մանուկներ որ աղօթքի կը դիմեն՝

Մտքիս ամէն մէկ խորշէն յաջորդաբար ինձ կուգան  
Անուշ ձայներն երբեմնի, — եկեղեցւոյ կոչնակին,  
Ու ժամկոչին այգածայն, ու կաղանդի գիշերուան,  
Ու հօտերուն արածուող, ու սըրինգին հեշտագին...:

Կը լեցընէ զիս ծովուն անհուն աղմուկն ըսպիտակ,  
Ու գորշ ժըխորն անձրեւին... Ահա կայլակ առ կայլակ  
Փայթքող դայլայլը թոչնոց... և մօրըս ձայնը ահա

Ու քըրոջս ալ՝ այնքան ցած... Ու ամենէն վերջ հիմա,  
Հին մրմունջները սիրոյ՝ որոնցմով, ով ականջներս,  
Դուք լեցուն էք, ու լեցուն կ'երթաք մահուան դուռնէն  
ներս...

## Հ Ո Տ Ո Տ Ե Լ Ի Ք

Եւ դուք, ոնգունք, որ ինծի ամենէն նուրբ ու հըզօր  
Գինովութիւնը արտիք, որ բուրումները հողին,  
Անտառներուն, մարգերուն դանդաղ հոգի՝ն թեւաւոր  
Փոխադրեցիք հոգւոյս մէջ, ինչպէս խորին ու մըթին

Տաճարներուն ալ հոգին՝ խունկին վրայ բարձրացող  
Որ ինձ շնչել և ըզգալ, երակներուս մէջ առնել,  
Պահե՛լ տըւիք սիրելոյս էութեան մասը դողդող,  
Որ սուրացիք առջեւէս՝ բարակնե՛ր քաղցր սւ ընտել.

Եւ ինձ բերիք հեռաւոր կեանքի ձորին մէջ ի պահ  
Թեթեւօրէն վազվըզող որսերն անթիւ ու անտես...  
Դուք, ով ոնցունք, հանգչեցէ՛ք, ալ հանգչեցէ՛ք խորապէս...

Մէկ պահիկէն միասին ահա կ'անցնինք մենք ի մահ.  
Կ'օրհնե՛մ ըզձեզ. ինձ կուտաք նախավայելքնալ մահուան՝  
Փըտութեան մեղկ բոյրերով որ մարմինէս ինձ կուգան...:

## Շ Օ Շ Ա Փ Ե Լ Ի Ք

## Ճ Ա Շ Ա Կ Ե Լ Ի Ք

Կարծրացած ես, ով իմ քիմքս, ու թանձրացած՝ ով լեզուս.  
Դուն, ով շրթունքս, վարագոյր առագաստին՝ թրթըոռն,  
կամ՝ մանկաւիկ որկրամոլ՝ որ ոչինչ ներս կը թողուս  
Մինչեւ յոսնոտ ցովի լեզուն և քիմքը՝ ծեր հասառուն՝

Առանց բաժինը կանխաւ ու փափկօրէն առնելու,  
Դուն՝ պահապան անձաւին ծածկաստուեր, զաղջ ու խոնաւ,  
Դուն ալ, յոգնած ու թուլցած, երբեմնի ծիւն սիւներու  
Հիմա կոտրած, տապալած (երկրաշարժի պատճառաւ)

Շարքին առջեւ, այժմ անձեւ, անդո՞ն, անո՛ւժ կը դողաս...:  
Քիմքս ու լեզուս ու շրթունքս, շընորհակա՛լ եմ ծեզմէ,  
Կշտացուցիք զիս անշուշտ, արքեցուցիք ի հարկէ.  
Կշտացուցիք զիս անշուշտ, արքեցուցիք ի հարկէ.

Պըտուղներու, միսերու, գինիներու՝ մաս առ մաս՝  
Հոգին ինծի ջամբեցիք, ու համբոյրին հա՛մն անմահ...  
Գացէ՛ք, գացէ՛ք դուք հողին, ան ալ ծեզմով կշտանա՛յ...:

Աշխարհի ծովը ամբողջ՝ լայնաթաւալ իր ալեօք,  
Մարդրիտներով, տիղմերով՝ եկաւ անցաւ ձեր մէջէն,  
Ու գուք ոչի՞նչ պահեցիք, ձեռքե՛ր յիմար ու խելօք,  
Ու ձեզ որդե՛րը վաղիւ պիտի լեցնե՛ն, հատցընե՛ն...

Նոր յուզումով մը այսօր ես կը նայիմ ձեր վըրայ՝  
Իրեւ երկու փոքր ու ժիր ծառաներու, քովս ի վեր,  
Որ միշտ եկան ինծի հետ, աշխատեցան անխընայ,  
Եւ վախերնէն կը դողան՝ զի այսօր, ծեր, չե՛ն գործեր...

Երկարեցաք դուք տալու և առնելու ալ համար.  
Դուք առօթքի բացուեցաք եկեղեցին, հօրըս քով.  
Երջանկօրէն տիրեցիք, զալարուեցա՛ք տենդահար...

Փայփայեցիք, զրկեցիք, կը յիշէ՞ք, ի՛նչ հեշտանքով...  
Ի՛նչ ցնծութիւն. բայց ի՛նչպէս եղաք երբեմն անխոնեմ...  
Թողէ՛ք, թողէ՛ք, ով ձեռքեր, ձե՛ղարդ շնչե՛մ, համբուրե՛մ...:

## ԱՆ ՌԻՆ Ս

Ես, է՛ր երբեմն, ուզեցի ապրիլ անուանըս համար,  
կեանքիս հիւմով մեծցընել, ուռճացընել զանիկա,  
Արկածներէ զայն պահել, գեղեցկացնել անդադար  
Եւ աւանդել, անթառա՛մ, սերունդներուն ապագայ...

— Անմահութեան զաղափար, ով ըստեղծեց քեզ՝ ցընո՞րք  
Այնչափ յամառ՝ որ երբ քեզ կը մերժենք իսկ մեր հոգւոյն,  
Մեր խորհուրդները բոլոր ըզքեզ ունին իրենց խորք  
Եւ մեր ամէն գործերուն դուն ձգտումն ես գերագոյն...

Մեր գոյութեան և շարժմանց այս սահմանին մէջ անձուկ  
Քեզ կը բերենք պարփակել և քու վըրադ կը չափենք  
Մեր մէն մի քայլնուկ՝ ուզենք որ մեր շուքնիսկ խուսափուկ  
Մընայ անե՛ղ յաւիտեան՝ քու զըրուշմովըդ աննենգ...

Բայց, ով հին սէլն անունիս, պատրանքներուս հետ անթիւ՝  
Տակաւ, մեղմիւ, գերջնապէս, կորսնցուցի ալ ըզքեզ...  
Երբ մերկացնէ հողը զիս՝ թողլով ոսկըրերս հազիւ,  
Ի՞նչ փոյթ, ի՞նչ փոյթ որ հազի անունըս ձորձ կամ  
բենեզ...:


1915

## Ց Ա Ն Կ

ԿԵՍ-ԳԻՇԵՐԵՆ ՄԻՒԶԵՒ ԱՐԺԱԼՈՅԱ

Դուն Մերինս Ես	7
Հաղլը	8
Միջնորդութիւն	10
Պիտի հյնաս	11
Պատերազմ	12
Մարտադաշտին Վրայ	13
Բան շնչակեան Վկաներուն	14
Եւ Նորէն Միշտ	15
Ահաւոր Բան Մը Այնտեղ	16
Ոլլը	18
Պիտի Ըստնք Աստուծոյ	19
Խնդանք Եղբարներ	20
Ֆրանսաի Դրօշին	21
Սուէտիա	23
Թեզ Զտեսայ	25
Յոյսը	26
Կամաւորները	27
Տարագիրներն ու Կամաւորները	29
Հպարտութիւն	31
Պիտի Մոռնանք	32
Ադամանութ	33
Յարութեան Շունչն է Ախա	34
Տարակոյս	36
Երազ	37
Գարնան Գիշեր	38
Պալբանեան Պատերազմ	39
Հայու Հոգին	40
ԱՍՏԵՐ ՈՒ ԱՄՊԵՐ	
Ուրախութիւնս	43
Տեսիլք	44
Երազ ու Կեանք	45
Հուսկ Փափաք	46
Հանդիպում	47

Հին Շնորհը	48
Ուրիշ Հանդիպում	49
Բարիզ	51
Պարթենոն	53
Նարկիս	54
Վերջին Յուղում	55
Փափաք	56
Հոգիս Տարագիր	57
Ես Սիրեցի	58
Ինչպէս Խորիս	60
Ալ Զիկաս Հոն	61
Ինձի Տայիր Աստուած Իմ	62
Որքան Աւաղ Ուզեցի	63
Տրտում Միութիւն	64
Այս Իրիկուն Վերստին	65
Գիշեր	66
Մանկութեան Պարտէզին Մէջ	67
Տաղ առ Պատանութիւն	68
Անմահ Սափորը	69
Հէլուան	70
Հեծեծանք	71
Մանկութեան Ճամբան	72
Մեռնիլը չէ	73
Երեկ Եր Կ'անցնէիր	74
Սիրէ Սիրով	75
Կը Կարծէի Աստուած Իմ	76
Երկինք Կորուսեալ	77
Ես Երազիս Տիրեցի	78
Վերջին Հանգրուան	79
Զաւակս	80
Միտք եւ Սիրտ	81
Ես Որպէսզի	82
Վարպետին	83
Եթէ Կրնաս	84
Հինգ Զգայարանքները. — Տեսանելիք, Լսելիք, Հոտոտելիք	85
Հինգ Զգայարանքները. — Տեսանելիք, Լսելիք, Հոտոտելիք	86
Հաշակելիք, Չօշափելիք	87
Անունս	88
	89-93
	94



ՆՈՅՆ ՀԵՂԻ ԱԿԻՆ

ՀՈԳԵՐ

(Քերթուանմեր) Փարիզ 1901

ՀՐԱՄԱՆԻ ՑԱՐՈՒԹԻՒՆ

» Կ. ՊԵՂԻ 1914

ԿԲՈ-ԳԻՇԵՐԵՆ ՄԻԱՅԵՒ ԱՐԴԱԼՈՅՆ

» Փարիզ 1918

ԳԻՆ Յ ՖՐԱՆՔ

ՀՀ Ազգային գրադարան



NL0340065

31158